

3K7  
7-53

ԽԱԼԷՏ ՊԷՔԱՇ

# ԱՐԱՔ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ

ԵՒ

## ԱՐԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Փարզանեցի՝ ՅՈՒՆ. ԱՂՊԱՇԻԱՆ.

Սուրբոյ Կոմունիստ Կուսակցութեան ընդհ. Քարտուղար՝ Խալէս Պէքաօ, աոյն զեկոյցը կարդացած է Կեդրոնական Կամիտէի ընդլայնուած նիստին մէջ, որուն ներկայ եղած են Սուրբոյ եւ Լիբանանի Կոմկուսակցութեան զլիսաւոր կազմակերպութեանց ներկայացուցիչները:

Տպ. «ԲԱՍԻՍ» Նահր-սրդոսայ, Պէյրութ

3 K W  
7-53  
ԽԱԼԵՏ ՊԷՔՅԱՇ

# ԱՐԱՔ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ

ԵՒ

# ԱՐԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Փարզմանեց՝ ՅՈՎ. ԱՂ. ՊԱՇԵԱՆ

Սուրբոյ Կամուներս Կուսակցութեան Ընդհ. Քարտուղար՝ Խալէս Պէքթաս, ույն զեկոյցը կարդացած է Կեդրոնական Կոմիտէի ընդլայնուած նիստին մէջ, որուն ներկայ եղած են Սուրբոյ եւ Լիբանանի Կամկուսակցութեան գլխաւոր կազմակերպութեանց ներկայացուցիչները:

Տպ. «ԱՎՍԻՍ» Նամր-պոզոսայ, Պէրուք

БИБЛИОТЕКА

ԳՐԱԴԱՐԱՆ



WILLES MEPPUC

# Ն Ա Խ Ա Բ Ա Ն Ի Տ Ե Ղ

Մեր ժողովրդի հանդէպ ազգային կարեւոր պարտականութիւն մը կատարած ըլլալու համոզումով, հոյսերէն թարգմանութիւնը կը հրատարակենք ընկ. Թաւա Պէ. քթաչի ներկայ հոշակապ ձառին:

Այդ ձառք թանկագին ուղեցոյց մըն է նաև մեր ժողովրդին՝ բուսական ձանձնալու այն շարժումը որ կը կոչուի արաբ ազգային ազատագրական շարժում և որուն միակ նպատակն է տառաջնորդել Արաբական երկիրները, իրենց ոչ-արաբ ազգային փոքրամասնութիւններով միասին, գէպի աւելի ազատ և աւելի բարգաւաճ կեանք մը:

Արաբական երկիրներու մէջ հաստատուած, առն տեղ կզած, աշխատող ու ապրող հայութեան ազգային ներկան ու, մասնաւորապէս կախուած է նոյն այդ հայերու, ներկայի և գաղիբին մէջ, արաբ ազգային ազատագրական շարժման հանդէպ բռնկիւթ նիւթ կամ սխալ դիբեկն:

Անտեսել արաբ ազգ. ազատագրական շարժումը, հակառակ գիրք բանել անոր, երկերեսունութիւն խաղաղ անոր հանդէպ, անոր երբեմն ունեցած գծուարութիւններն ու մասնակի ձախողութիւններէն սխալ եզրակացութիւններ հանելով՝ անոր թշնամիներուն գիրկին ու ծառայութեան մէջ նետուիլ մեր ազգային ներկան և մանաւանդ ապագան, մեր ազգային ապանափութիւնն ու բարգաւաճումը իրապ ապրտաւոր հունի մը մէջ դնել պիտի նշանակէր: Ստար սուխի, օտարի պաշտպանութեան վրայ յենուելով ոչ մի ազգային փոքրամասնութիւն կարող է ազգային անտեսան ապա-



Իր ներկայ թարգմանչական գործով ընկ. Յովհաննէս Աղապաշեանը, անգամ մըն ալ, մեղի կը ներկայանայ որպէս հարազատ հայ մը, լուսագոյն կամուռնիստ մը և սիրօ-Լիբանահայութեան երիտասարդ մշտաւորականներէն յառաջագէժ և լուսագոյն տիպարներէն մին:

ՅՍ. ԲՈՒԹԻՒՆ ՄՍՏԷՅԱՆ

3—3—1939 Պեյրուք

# ԱՐԱՐ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ և ԱՐԱՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՅԱՐԺՈՒՄԸ

Ընկերներ,

Այս ժողովին նստառնին է քննութեան ենթարկել այն կարեւոր խնդիրները՝ որոնց ներկայիս կը զիմացրուէ մեր երկիրը: Անշուշտ, ձենէ իւրաքանչիւրը՝ ամեն կամուռնիստ, ուր որ ալ ըլլայ անիկա, ստիպողական անհրաժեշտութիւն մը կը նկատէ, վայրկեան տասը պատասխանել ժողովուրդը զբաղեցնող շատ մը հարցերուն:

Քարտազարութեան դիւանը՝ մեր երկիրը շահագրգռող, արտաքին և ներքին հարցերու վերաբերեալ, բազմաթիւ հարցումներ ստացաւ. կարգ մը ընկերներէն և կազմակերպութիւններէն: Ընկեր Քապլան Մուքարղալը ժանրամանուած համակ մը գրած է քարտազարութեան, ուր անիկա կը նկարագրէ իր գեղեցիկ գիւզին՝ Անթիլիասի և շրջակայքի գիւղացիներուն մասնօրգութիւնը և կը պահանջէ պատասխանել այն շատ մը հարցերուն, զոր իր գիւզի մարդիկ կ'արձարձեն իրենց առօրեայ խօսակցութիւններուն, հաւաքօթիւններուն և պաշտաններուն մէջ:

Իսկոյր հարցումներն ալ կը չօշակեն նոյն խնդիրները. այսինքն՝ դաշնագրի հարցը, ազգային բարենորոգումներ՝ զոր ժողովուրդը սպասեց ազգային նոր շրջանի, մեր յարաբերութիւնը Թրանսայի հետ՝ Միւ

նիխի համաձայնութենէն վերջ, Պագեասինի հարցը և անոր անդրադարձումները Սուրբոյ և Լիբանանի վրայ, արտազան երկիրներու ապագան և անոնց փոխ-յարարերութիւնները և իսայլօ գերմանական քարոզչութեան սաստկացումը արարական. արեւելքի մէջ:

Տեղեակ էք անշուշտ որ կուսակցութիւնը, ատենին պատասխանեց բոլոր այս հարցումներուն. շեղու երկրին մէջ զէպք մը որուն պատճառը, իմաստը և լուծումը բացատրած չըլլայ հոսակցութիւնը: Կուսակցութեան բացատրութիւնները և ցուցմունքները ժողովրդի ընդունելութեան և հաւանութեան արժանացան:

Մակայն, ներկայիս ժողովրդի առաջագրած հարցումը նոր ձև մը կ'զգենու: Անիկա յամառօրէն կը հետապնդէ այդ հարցումին պատասխանը, սակայն որուայ իշխանաւորները ոչ կը լսեն զինք, ոչ կը նային իր պէտքերուն և ոչ կրնան լուծել զինք զրազեցնող հարցերը:

Կ'ըսեմ որ այս հարցումը՝ ներկայ պայմաններու տակ նոր ձև մը կ'ստնէ, որովհետեւ ժողովրդային գիտակցութիւնը մեծապէս անեցաւ և յառաջդրմեց: Արաբ զիտակից բանւորները, զիւղացիները, արհեստւորները և մաւառականները, հիմա, իրենց սեփական գործէն զուրս բազմաթիւ ուրիշ գործերու մասին ալ կը խորհին: Անոնք կը նկատեն և կ'զգան որ սերտ կապ մը կայ իրենց առօրեայ բոլոր գործերուն և երկրի մէջ կատարուող մեծ ու փոքր զէպքերուն միջև: Կամաց կամաց կ'ըմբռնեն թէ ներքնապէս իրար կապուած բոլոր այս գործերն ու զէպքերը միակ ամբողջութիւն մը կը կազմեն և թէ, այս փոքր հար-

ցերէն որեւէ մէկուն վերջնական լուծումը կապուած է մնացեալ հարցերուն հետ:

Ըսել կ'ուզեմ թէ Սուրբոյ և Լիբանանի արաբ ժողովուրդը սկսած է ընդհանուր հարցը ընդգրկել իր ամբողջութեամբ: Անիկա սկսած է այլևս հասկնալ թէ իր և իր ընտանիքի բախտը, ինչպէս նաև գործարանի, արհեստանոցի և զիւզի մէջ աշխատող իր եղբայրներուն բախտը կապուած է երկրի բախտին: Իսկ երկրի բախտը կապուած է ժիջազային ընդհանուր կացութեան և միւս արարական երկիրներու վիճակի փոփոխութեան:

Կարճն ասած, արաբական ժողովուրդը՝ արաբ գիւղացիները, առևտրականները, մաւառականները, արհեստաւորները և ամբողջ արաբական լայն մասսաները սկսած են արաբական ազգային մեծ շարժման նըպատակակէտի մասին խորհիլ, արաբական ընդհանուր հարցը շոշափել և անոր լուծումը վնասել:

ԳԱՊԼԱՆ ՄՈՒԲԱՐՉԱԼԻ ՆԱՄԱԿԻՆ ԻՄԱՍԸ

Լսեցէք թէ ընկեր Գապլան Մուքարզալը՝ քարտուղարութեան գրած իր նամակին մէջ, ինչպէս կը նկարագրէ զիւղացիներու խօսակցութիւնը: Անիւն անգամ որ դաշուէ մը և խանութէ մը կ'անցնիմ, կամ անկան հաւաքոյթի մը մէջ կը գտնուիմ, քաղաքական և տնտեսական խնդիրներու մասին վիճարանութիւններ կը լսեմ: Մարգիկ մտահոգ են իրենց ապագայի և երկրի ապագայի մասին: Կը վիճին ճորիչի վրայ, օտար ընկերութիւններու վրայ և անոնց հանդէպ ճազգային կառավարութեանց ցուցաբերած թոյլ վերաբերմունքի մասին: Կը վիճին՝ զաշխարհի մասին թէ ի՞նչ եղան անոնք, ի՞նչ պիտի ըլլայ անոնց նակատապիւրը:

Կը վիճին սամկապետութեանց ամօթապարտ նահանջին վրայ և Միւնիխի ժողովին մէջ՝ բռնաւորներ տապալանեց բռնաձ կեղծաւոր դիրքի մասին: Վերջապէս կը վիճին թէ Միւնիխի ժողովը ինչ անդրադարձումներ կրնայ ունենալ մեր ժողովրդի և երկրի ճակատագրին վրայ. երկիր մը որ կը վախճայ թէ իրեն ալ կը վրձակուի Չէխոսլովաքիա մը ըլլալ:

Տեսէ՞ք թէ ինչպէս Անթիլիասի գիւղացին և անոր նման Պէքոյի, Ղուժունի, Ղութոյի և Հաւրանի գիւղացիները երբ իրենց հացին և բերքին մասին կը խօսին, անմիջականօրէն կը տարուին մտածելու նաև օտար ընկերութեանց մասին, գաղնազրի մասին Թրանսայի և մեր շարարեութեանց մասին, Միւնիխի ժողովին մասին և այլապէսով, իրենց երկրի և արարական միւս երկիրներու ճակատագիրն է որ կը շնչափուն:

Այս բոլորը ոչ ազգայնութեանը կը յանձնենք, այն կարգ մը արար մատաւորականներուն սրտնք, երբ ազգային շարժումն տարրերն ու նպատակները կը քննեն, աչքաթնոյ կ'ընեն արար ժողովուրդը, ահա՛մ լին տար անոր ձայնին, ցնորքներով կ'օրորուին, ճիթիլրական և մտասօրինեան դիրքեր կը սրբապեն, ազգային շարժման նպատակներուն ֆոյխապական սկիւնոցով կը սօսենան և այդպէս ալ կը մեկնորանեն ազգային շարժումը: Եթէ անոնք ահա՛նչ ասն ժողովրդին, հարցաքննեն Անթիլիասի գիւղացին, Տաճասկոսի բանուորը, Պէչուրիի աւետարականը, Հաւրանի կամ Ղութոյի մշակը, շատ աւելի լրացուցիչ պատասխան և ծանօթութիւն կ'ստանան արարական ազգային շարժման մասին, քան Հոսմ և Պեքոյին հրատարակուած գիրքից կարգալով, որոնց մէջ ի զուր կը փնտնեն իրենց անհրաժեշտ ծանօթութիւնները:

ԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՐՅԸ՝ ԱՐԱՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՐՑՆ Ե

Ընկերնե՛ր, ուրեմն, արարական ազգային հարցը՝ ամբողջ արար ժողովրդի հարցն է: Անիկա՛ զազաքներու, գիւղերու, դաշտերու, գործարաններու, խանութներու և զբաւենեակներու մէջ ապրող և աշխատող միլիոնաւոր արարներու հարցն է:

Արարական ազգային շարժումը, արար ժողովուրդի շարժումն է: Արար ժողովուրդը այդ շարժման զբխաւոր տարրն ու հիմքն է: Արարական ազգային շարժման նպատակն է, արար ժողովուրդը ազատագրել օտար չուճէն, փրկել դայն յետամնացութեան և թշուառութեան ճիրաններէն, զարկ տալ երկրի երկրագործական, ճարտարարուեստական և բնկերային զարգացման:

Այս հաշուով, արարական ազգային հարցը խոբապէս կը հետաքրքրէ, սուրբական և իրանանեան դաշնագրերը, սիւնիստական և բրիտանական ծաւալման կասեցումը Պաղեստինի մէջ: Արարական Ազգային շարժումը, Պաղեստինցի արար գիւղացիին համար հողի հարց մըն է, Սուրբացի և Լիբանանցի բանուորին համար հացի հարց մը, Գամասկոսի և Հայեպի համար իրենց ճարտարարուեստական արտադրութիւնը բարձրացնելու հարց մը և Հաւրանի, Ղութոյի և Պէքոյի համար երկրագործական արտադրութիւնը մղկեցնելու հարց մը: Արար ազգային շարժումը՝ մէկէլ Տրիպոլի, Ճէզիրէի և Լաթաքիոյ համար, աւատէրերու և յետադիմականներու ազդեցութիւնէն զուր գալու և անոնց անջատողական շարժումներէն ազատելու հարց մըն է: Իսկ Իրազի համար, արար ազգային շարժումը, բանարարուած ժողովրդային ա-

դատութիւններու՝ մասնաւոր, կազմակերպութեան, սեն-տիքաներու և ժողովներու ազատութեան վերահաստատումն է :

Ահա այս է արարական ազգային շարժումը, և ստանք են անոր նպատակներն ու տարրերը : Մեր ամբողջ ըսածը ամփոփելով կարելի է ըսել որ արարական ազգային շարժման նպատակն է :

1) Ազատովել արարական իւրաքանչիւր երկրի անկախութիւնը և լուծել աշխատի՝ անտեսական և ընկերային մասնայատուկ պայմաններու բերումով, անոր տասն զրուած ներքին և արտաքին զգուարութիւնները :

2) Յանուն ազգային և ժողովրդական ազատութիւններու, համերաշխութիւն ստեղծել բոլոր արարական երկիրներու միջև :

**Ի՞նչ է ԱՐԱՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԳԱՑՈՒՄԸ**

Մարդիկ կան որ չեն ուզեր այս ձևով զննել արարական հարցը : Չեն ուզեր դայն մեկնաբանել գիտականորէն, պարզաբանելով բոլոր խնդիրները : Անոնք չեն ուզեր արարական շարժման նպատակներն ու տարրերը քննել հասկնալի և պարզորոշ ձևով :

Ինչպէս բխնք, ժողովուրդը կապուած է իր ազգային հարցերուն, կ'զգայ զանոնք, սակայն որոշ չի գիտեր թէ ի՞նչպէս պէտք է լուծել զանոնք : Մեր շատ մը արաբ հայրենասէր մատուորականները երբ կը քննեն մեր երկրի զանազան զգուարութիւնները, չափով մը կը յաջողին պատկերել նպատակը, սակայն անոնք չեն տեսներ այդ նպատակին ամենոյ միջոցները, չեն տեսներ արաբ ժողովրդին մեծ ուժը, որուն համբերատար կազմակերպումն ու ի գործ դրուիլը կարող

է հրաշքներ կատարել և իրագործել այդ նպատակները :

Ահա ճիշդ այդ պակասն է որ պատճառ կը դասնայ, որպէսզի անոնք յոռետեսութեան և յուսահատութեան մէջ իյնան, կամ ցնորքներու ետեւէն վազեն, խոյս ասն իրականութենէն. ապազայի նկատմամբ երազներով միայն գոհանան, կամ իրենց յարմար դասած կարգ մը լուծումներու մասին բրորականտեն, առանց ցոյց տալու անոնց իրագործման և զանակները, առանց աշխատելու որ ժողովուրդը կազմակերպուի անոնց իրագործման համար :

Իրերու այս վիճակէն առաջին ասթիւ օգտուողները կ'ըլլան աւատապետ և յետադիմական ջոջերը, կամ օտար ֆաշիզմի գործակալները, որոնք կը փորձեն արարական ազգային զրացումը մթազնել, զայն խանդաղուրկ դարձնել, որպէսզի, այսպէսով ժողովուրդը չի կարենայ հասնիլ զգուարութիւններու իսկական լուծումին, որուն անհրաժեշտութիւնը կը զգայ :

Արարական ազգային զգայումները օգտագործելու, զանոնք ազատազելու և անորոյ ու շիտթ զգայումներու վերածելու համար, վերոյիշեալ մարդիկը կ'աշխատեն անջատել արաբական ազգային հարցը, արարական իւրաքանչիւր երկրի մէջ արժարժուող քաղաքական, անտեսական և ընկերային միւս հարցերէն : Անոնք կ'ըսեն. տեղական քաղաքականութիւնը որիչ բան է, ազգային հարցը ուրիշ բան : Սուրբական և լիբանանեան գաշնագիրները ուրիշ բան են՝ ազգային հարցը ուրիշ բան : Արաբ դիւրացիի փորձային հարցը ուրիշ բան : Արաբ դիւրացիի փորձութիւնը վախատուներու և յետազեմ ատատաւերական ձեռքէն ուրիշ բան է, ազգային հարցը ուրիշ

բան: Աշխատանքի օրէնսդրութեան հարցը ուրիշ բան է, ազգային հարցը ուրիշ բան:

ԱՐԱՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԴԱՅՈՒՄՆԵՐԷ

ՅՆԱՐԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԶԵՆ

Միթէ՞ չենք լսեր երբեմն դիտութեան և տրամաբանութեան հակառակորդ կարգ մը ազգայնական բրտականաբաններ, որոնք կ'ըսեն. «ազիտութիւն է» ամէն բանի մէջ մասային և զիտական քննութեան ապա ինքուր:

Միթէ՞ չենք լսեր նմանապէս մարդիկ որոնք, Դամոկոսի արտրական ակումբին մէջ տուած իրենց գասախօսութիւններուն մէջ կրօնն, որ այս գարը յիմար ազգայնականութեան դարն է, կամ, «ազգային յիմարութեան» գար է:

Միթէ՞ չենք լսեր որ կարգ մը «ազգայնականութեան առաքեալներ» խորհուրդ կուտան մարդոց չիմտածել, չի տրամադրանել այլ քարչ գալ կոյր կիրքի եսնէն:

Այսպէսով արարական ազգային հարցը կը վերածուի, զգացումէ դուրս անտեսանելի բանի մը և արար ազգային զգացումը կը դառնայ չիտթ և տարտամ զգացում մը, որը դիւրու չարաչար օգտագործումի նիւթ կը ծառայէ յետադիմութեան և հոգատէր ջոջերու մութ նպատակներուն, որոնք ժողովրդէն կը պանանջեն կոյր հնազանդութիւն:

Կը յիշեմ, երբ օր մը կը վիճարանէի կարգ մը ինքզինք զտարին ան ազգայնական արար» կոչողներու հետ: Անոնցմէ մէկը սկսաւ ինծի զովարանել Գերմանիոյ հիթլերական վերածնունդը քեզի արարները շատ բան ունին ընդօրինակելիք այս վերածնունդէն: Հարց

առի իրեն ըսելով. օրինակ, ինչ բան պէտք է ընդօրինակենք: Ըսաւ. հնազանդութիւն... ինչ տեսակ հնազանդութիւն:

Լսեց, թերեւս ամչցաւ ըսելու՝ «իմ հնազանդութիւնը»:

Մի, այս տեսակ «ազգայնականութիւնը», ազգայնականութիւն չէ: Ատիկա՛ հիթլերական ֆաշիզմին կոյր և յիմար նմանութիւն մըն է:

Արարները՝ որոնց պատմութիւնը պէն Սինայի, ֆարապի, Մոսթանկպպի և Սրու Լալայի նման անուններ արձանագործ է իր էջերուն մէջ, չեն հանդուրժեր որ մարդիկ «ազգայնականութեան» անունով, իրենց արմարութիւններ և յիմարութիւններ զործել տան: Արարական ազգային շարժումը ընտրամտութիւն և յիմարարանութիւն չէ: Անիկա հիմնուած է մտքի, մտածումի և գիտութեան վրայ՝ արարական շահերու հասկացողութեան վրայ: Արար ազգայնականութիւնը հիմնուած է արարական ակնիւ և խանդավառ սիրոյ վրայ, արարական խողաղամիտ՝ զիտականօրէն կուտած մտքի վրայ:

Ո՞՞ ՏԻԿԴԱԴՈՒԹԻՒՆ, Ո՞՞ ԱԼ ՄԷԿ ԱՆՁԻ

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

Հնազանդութիւն... Այո՛, հնազանդութիւն այն իմաստով զոր կը ներշնչէ արար խողաղամիտ և ապաւանջ միտքը: Մտքի և արամաբանութեան հնազանդութիւն: Հնազանդութիւն արար միխինաւոր բանօրներու, դիւզացիներու և մտաորականներու չանբուն. ոչ թէ հնազանդութիւն անհատի մը կամ անհատներու կամքին, որոնք կը զործեն օտարի հրամանով կամ կ'ուզեն Հիթլերն ու Մուսոլինին կողմ

կել, կամ յետագէմ հողատէր ջոջերուն, որոնք իրենց շահէն, իրենց դասակարգային շահէն դուրս ուրիշ շահ չեն ճանչնար. կ'աւան ժողովուրդը և կ'ուզեն իրենց կամքը արար ժողովրդին պարտադրել բռնութեամբ և օտար իմրէքիայիս բնաւորներու օգնութեամբ:

Ստալին է որ Սուբիացի կամ Լիբանանցի կարգ մը անկեղծ ազգայնական երիտասարդներ, երբ կարգ մը ակար կողմեր նշմարեն մեր ազգային շարժման մէջ, կամ հանրապետական և խորհրդարանական կարգի ի շարս օգտագործուիմը աւան են՝ կարգ մը շարահան մարդոց կողմէ, որոնք երբեմն կը յաջողին սեցընել այս կարգը, երբ աւան են որ ազգային ներկայ շրջանի վրայ իրենց զրած յոյսերը չեն իրականանար, ոչ մէկ փորձ կը կատարուի բարենորոգումներն իրագործելու համար և երկիրը դառն յուսախաբութեան կը մտանալի, այն աւան կը տարուին յայտարարելու որ երկիրը փրկելու համար «Տիկզադոր» մը պէտք է: Անոնք այսպէս կ'արտայայտուին անոր համար որ հաւատաք չունին իրենց ժողովուրդին վրայ, չեն գիտեր այն գործնական միջոցները որոնք իրենց յոյսերու իրականացման կ'առաջնորդեն և ենթադրուած են իտալական և գերմանական ֆաշիզմին վաճառուած մամուլի ազդեցութեան:

Այդ անկեղծ երիտասարդները կը մոռնան որ իրենց գառն խօսքերը հետեւանք են այն բանին, որ իրենք կ'անդիտանան իրենց երկիրը և անոր ազգային մասնայատկութիւնները: Եւ անդիտանալով այս բոլորը զէմ կ'երթան արարական մտքին և գիտութեան, կ'ուրանան արարներու պատմութեան իմաստութեամբ, գիտութեամբ և ճշմարիտ գեմոկրատիայով լի լուսադոյն էջերը:

Առաջին անգամ չէ որ այսպէսի փորձերու առջև կը գտնուինք և կը տեսնենք արարներ, որոնք յուսահատութենէ մղուած փրկութիւնը կ'սպասեն զուրսէն հրաշքով գալիք անձէ մը:

Խնդիրը հոն է որ ֆաշիզմի բրոքականտիստները և յետագէմ հողատէր ազաներու գործակալները կը քաջալերեն այս հակումը արար երիտասարդներու մօտ, յաճախ այդ ոգին իրենք կ'ստեղծեն, վախճալով որչ'ըլ լայ թէ երիտասարդութիւնը խեղճի դայ և զիտականներէն մօտենայ իր ազգային հարցին:

Կ'ըսեմ, առաջին անգամ չէ որ արարական երկիրները ասոր հման փորձութիւններու առջև կը գտնուին:

Մեր պատմութեան մէջ նման փորձութիւններ շատ են եղած և արարական ազատ մտքի սահմիրաները՝ արար մեծ զրոյները և իմաստասէրները պայքարած են անոնց դէմ:

Օրինակ, սակէ հազար տարի առաջ, Դամասկոսի մէջ հակամարտութիւններու և բռնութեան ազակաւած վիճակ մը կը տիրէր, որը ժողովրդին մէջ յուսալքում և յուսախաբութիւն յառաջացուց: Օրոտայ արարներու և իշխաններու բրոքականտիստներ և ժողովրդէն կարգ մը մուրաճներ, մարդոց կ'ըսէին. իզուր է, պարագի դուսի մի յոգնեցնէք, այս վիճակէն մեզ կարող է ազատել միայն ճակատագրին կողմէ զրկուելիք մարդ մը:

Այն ժամանակները, ինչպէս արարներու գէմ պայքարող շատ մը արար գիտուններ և իմաստասէրներ կային: Անոնց մէջ կարեւոր մեծ բանաստեղծները մը էր, հարար տարիէ ի վեր խեղճակ գերեզմանը:

255



մանի մը մէջ կը պատկի:

Ինչ մինչև այսօր ոչինչ կամարուեցաւ այդ մարգուն զերեզմանը ուխտատեղիի մը վերածելու համար: Այդ մեծ բանաստեղծը Արու, Կայա Մահարին է: Անիկա կըսէ:

«Մարդիկ միշտ կ'սպասեն որ առաջնորդ մը խօսի համբերուն: Ծիշա չէ առիկաւ միակ նշմարիտ առաջնորդը ուղեղն է, որը պետք է խորհուրդ տայ մարգուն և առաջնորդէ գայնը:»

Ծիշա է: Մեր առջև ունինք խելքն ու գիտութիւնը: Գիտութիւնը նրանք յետադիմական չի կրնար ըլլալ: Գիտութեան ճամբով ընթանալը օգտակար է ժողովուրդին և անոր ցոյց կուտայ փրկութեան ճամբան:

Ասոր համար է որ յետադիմականները, փաշիզմի բորբոսկանտիտանները և իմքէրիալիզմի մեծաւորները կը պայքարին գիտութեան դէմ: Ինչպէս որ մեր երկրի վիճակին և ժողովրդի պէտքերուն գիտական քննութիւնը միայն մեզի ցոյց առաւ արարական ազգային շարժման նպատակներն ու օտարները, նոյնպէս գիտական մեթոտն է որ մեզի ցոյց պիտի տայ այդ նպատակներու իրադարձման ուղին:

**ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾԱԳՈՅՆ ԵՊԱՏԱԿԸ**

Արարական ազգային շարժման մեծագոյն նպատակն է արարական երկիրներու անկախութիւնն ու ազատագրումը օտար իմքէրիալիզմի լուծէն: Ազգային այս մեծագոյն նպատակին առաջնորդող ուղիները քննելէ առաջ, պէտք է նշել որ ներկայիս երկու աչքի գարշուղ ուղղութիւններ կան, որոնք մեծ վատնող կը ներկայացնեն արարներու գոյութեան, ներկային և ապագային:

Այդ վտանգը մինակ արարներու ազգային զգասեները ազաւագելը չէ, ոչ ալ յետադիմական արարողութիւններու փորձերը, որոնք կաշխատին արար ազգային շարժումը անջատել քաղաքական կեանքէն՝ արար ժողովրդի առօրեայ կեանքէն, որպէսզի աշապէտով կարենան շարժումին զեկը կեդրոնացնել բանի մը անհատներու ձեռքը և այդ անհատներու միջոցաւ վարել ազգային շարժումը, բովանդակազրկել զայն իր ժողովրդական ճշմարիտ իմաստէն, իրենք գիրենք հռչակել ազգի միահեծան ներկայացուցիչներ, ազգին շահը և կամքը, նոյնացնել իրենց շահերուն և կամքին հետ և բանորդիկացի ու ժառանգական միլիտանտ որ արարները գուրս գցել ազգէն, հակառակ որ նոյն այդ միլիտաններն են որ կը կազմեն ազգին ֆալսեպետի մեծամասնութիւնը: անոնք են որ ստեղծեցին և կատարեն երկրի բոլոր բարիքները. անոնք՝ որ իրենց բազուկներով, ուղեղով, սրտով, խանդով և աշխատանքով կատուցին և կը շարունակեն կատուցանել իրենց հայրենիքը:

Կ'ըսեմ, միակ վտանգը բոլոր առնք չեն. զեռ անդին կան ուրիշ բազմաթիւ փորձեր, մեծ մասամբ հիմնուած սուտի և կեղծիքի վրայ, որոնք մեծագոյն փորձանք կրնան դառնալ արարական երկիրներու գլխուն երկրորդ վճարները:

**ԱՐԱՐԱԿԱՆ ԵՍՐՄԱՆ ՄԷՋ**

Աստիցմէ զսա կան անջատողական փորձերը, որոնք կը մրտին բաժնել արարական երկիրները իրարմէ, ուրանալ անոնց կապակցութիւնը միմիանց հետ: Ասիկա իսկականին մէջ, օտար իմքէրիալիտական հնարք մըն է, որ նպատակ ունի սկարացնել

արարական երկիրները, զիւրացնելու համար անոնց հպատակեցումն ու նուաճումը:

Նման փորձ մը մենք տեսանք Սուրբոյ և Լիբանանի մէջ, ուր՝ Իսալական Ֆաշիստական իմքէրիալիզմը յատկապէս Սուրբական ազգային կուսակցութիւնը որը կուրանայ Սուրբոյ և Լիբանանի ժողովուրդներուն արարականութիւնը, կը ժխտէ մեր երկրի կապը ժիւս արարական երկիրներու հետ: Այս փորձը չորացար ձախողեցաւ, որովհետեւ անիկա զէմ է զիստութեան և Իրականութեան, որովհետեւ մեր քաջ արար ժողովուրդը կրցաւ անոր մէջ տեսնել իմքէրիալիստական զիմաղերժուած գաւ մը. հակառակ անոր որ նոյն այդ կուսակցութիւնը հիթլէրական և Մուսոլինական բազմատեսակ լարախաղութիւններով փորձեցին մտրեցնել արար երիտասարդութիւնը:

Այս անջատողական փորձերու կողքին կան նաև ուրիշ փորձեր որոնք ազատութեան, անկախութեան և զարթնումի համար մղուած պայքարին մէջ, կր խուսափին՝ արարական իւրաքանչիւր երկրի հետապնդած նպատակներն ու հարցերը ճշդորոշելու կան կարգ մը ճարար ազգայնականներ» որոնք կռնակ կը գարձենն, օրինակ, Սուրբոյ մէջ մղուած ազգային պայքարի նպատակէն և երիտասարդութեան ու շարքութիւնը կը հրախրեն միակ կարգախօսի մը վրայ՝ «արարական միութիւն»։ անոնց ըսելու թէ ինչ ըսել կուզեն առով, ինչ է անոր նպատակը և ինչպէս պէտք է հասնիլ անոր: Անոնք այս կարգախօսին կուսան խորհրդաւոր, անորոշ գոյն մը, չեն ուզեր անոր մասին վիճարանի կը բուսականանան յայտարարելով թէ արարական Սուրբոյ բոլոր հարցերը միայն անոր իրականացումով կը լուծուին:

Այս փորձին մէջ վտանգաւորը միայն, արար մասաները իրենց ազգային պայքարէն և քաղաքական, տնտեսական և ընկերային պահանջներէն հեռու պահելը է, հապտ, ասիկէ զատ, լայն միջոց կը տրուի օտար իմքէրիալիզմի քարոզիչներուն, որպէսզի անոնք այս կարգախօսին հանդէպ արտայայտած իրենց կեղծ համակրանքով, սիրաչափն արարները և այսպէսով յաջողին զանոնք ժողովրդեցնել իրենց բուն ազգահարցէն:

Օրինակ զերմանական Ֆաշիզմը՝ արարները իրեն սիրաչափնու համար շատ կազմիչ ճարարական միութիւն» կարգախօսին շուրջ: Կեռ չենք մտած զերման երիտասարդութեան առաջնորդ Պալաուր Վոն Շրախի Սուրբա կատարած այցելութիւնը և այն յայտարարութիւնները զոր անիկա բրաւ արարական տկուսի զեկափարներէն կազմուած պատուիրակութեան մը, որուն զլուխն էր՝ Կերմանիա սուսմ Սախա Յէթան Իմամը: Այն ստան Վոն Շիրախ յայտարարեց որ գ՛րման Ֆաշիզմը կը համակի ի արարական հարցին և կը հաւատայ որ արարները իրենց միութեան համար կ՛ընթանան այն ուղիէն, որմէ քալեց շիթիէր զերմանական «միութեան» համար: Ասիկա ըսաւ անոնց կարմեյաւ, որովհետեւ պատուիրակութեան մէջ չգտնուեցաւ մէկը որ իրեն հարց տար թէ ինչ է զերման կապիտալիզմի և անոր սպասարկու նացիներուն զիրքը ուրիշ ժողովուրդներու սարկացման հանդէպ, կամ շիթիէր ինչ է գրած արարներու մասին իր «Մայն Քամֆ» զիրքին մէջ:

Այս բոլորը բացորոշօրէն կապացուցանէ թէ օտար իմքէրիալիզմը որ փորձեց օգտագործել իսլամ-

ներու կրօնական զգացումները, կը փորձէ պատգործել նաև արարներու ազգային զգացումները:

Ինչպէս որ ճարտը՝ «Ասիական Ասիացիներուն» կարգախօսին տակ Չինաստանի հողերը կը նուաճէ՝ կարծես չինացիները տարացիներ ըլլալին, այլ ամերիկացիներկամ կրտսացիներ:

Ինչպէս որ Մուսոյիներն ամենայն լըրութեամբ ինքզինք կոչեց «Իսլամի պաշտպան», հակառակ անոր որ իր գահիճներու սուրբը դեռ թաց են Ղարդ-Թարսուլուսի արարներու անմեղ արիւնով:

Նոյնպէս օտար իմբէրիտիւնները՝ անոնց զլուխ ըլլալով գերմանական և իտալական ֆաշիզմը կը փորձեն օգտագործել «Արարական Միութեան» կարգախօսը ի նպաստ իրենց նուաճողական նպատակներուն, որոնց նշանախեցք կը հանդիսանան արարական երկիրներն ու Միջերկրական ծովը:

Անա Անգլիական իմբէրիտիւնը, միթէ՞ անիկա ևս չի քաջալերեր արարական միութեան կարգախօսը՝ աշխատելով գոչն իր ուղած ձևով իրագործել: Այսինքն, իր ազդեցութեան ենթակայ կոտորուած իրեններու գաշնակցութիւն մը, որուն միջոցաւ կարենայ իրեն ենթարկել արարական երկիրները, և գանձք իր և իր գործակալ Միոնիզմի համար գաղութայնացման ընթացքի գեանի մը վերածել:

Ուրեմն, մեզի կը մնայ զո՞ն չի դառնայ սուտին և կեղծիքին: Հետո կենալ տարտամ և անորոշ կարգախօսներէ, որոնց հեղինակները իրենք իսկ կը խուսափին որոշելու այդ կարգախօսներուն բովանդակութիւնը, կարգախօսներ որոնք վերջին հաշուով լայն շարժով կօգտագործուին օտար իմբէրիտիւնի գործակալներուն կողմէ:

Պէտք է յատկօրէն հասկնանք որ արարական ազգային շարժման ներկայ շրջանի նպատակն է, իւրաքանչիւր արարական երկրի անկախութիւնը և արարական երկիրներու համադրածակցութիւնը անկախութեան և ազգային ու ժողովրդական ազատութիւններու համար իրենց մղած պայքարին մէջ:

Անկախութիւն արարական իւրաքանչիւր երկրին՝ անա՛ մեծագոյն նպատակը: Ինչպէս հասնիլ անոր:

ԱՐՄՍԻԱԿԱՆ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ԱՆԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ԱՆՈՐ ԶԱՄԱՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ

Իւրաքանչիւր արարական երկրի արարներու շարժում հիմնական և առաջին նպատակն է, յամառօրէն պայքարիլ իրենց ապրած երկիրներու ազգային շարժման առաջ դրուած բոլոր հարցերը լուծելու համար:

Մեր՝ Սուրիոյ արարներու առջև դրուած, մեզի յատուկ պօրտականութիւն մը կայ. այն է, կարգադրել մեր և Տիրանայի շարարներութիւնները՝ արգար և պատուաւոր գաշնակցութեան մը հիման վրայ, որը երաշխաւորէ մեր ինքնազարտութեան որոշ իրաւունքները և մեր երկրի գործերու ազատ տնօրինումը: Պէտք է յամառօրէն պայքարիլք վաւերացնել ապու համար սուրիական գաշնակցիւր և ձախողութեան մատնելու համար իմբէրիտիւնի մեծաւորներուն ճիգերը, որոնք կը փորձեն աշխարհել գաշնակցիւր և անկէ ջնջիլ մեր ազգային գերիշխանութեան նպաստաւոր կէտերը:

Պարտաւոր ենք աշխատիլ միացնելու համար մեր ազգային ուժերը, յանուն մեր հայրենիքի միութեան և խաղաղութեան, ընդդէմ ամէն ներքին անջատողականութեան կամ արտաքին նուաճողական սպառնալի-

քի, որ կու գայ քէ մայական կամ իտայական իմընքիս իրզմէն:

պարտաւոր ենք հետեւողականօրէն տշխատիլ սան-  
մանագրական հանրապետական ըէժիմի պաշտպանու-  
թեան համար, պայքարիլ անոր գործադրութեան և յար-  
գումին համար, արգիլել անոր այլափոխումն ու շարա-  
զործումը. որպէսզի մեր երկիրը ունենայ ազգային  
գէժօկրատական ճշմարիտ ըէժիմ մը, որ մեզի թնչյատ-  
րէ մեր ազգային կեանքի կազմակերպումը, իրակա-  
նացնէ մեր ազգային միութիւնը՝ հողեկան, ինչպէս  
նաև տնտեսական և քաղաքական մարզի մէջ:

Հոս պարտաւոր ենք խօսիլ արաքական գէժօկրա-  
տիայ նիւթիւն չուրջ, նիւթ մը որ գաշնագրէն և ա-  
նոր յարակից խնդիրներէն աւելի, ընդհանուր ասումը  
կը շահագրգռէ ըսլոր արաքական երկիրները:

Իւրաքանչիւր արաքական երկրի առջև նպատակէ  
դրուած իրականացնել իր մօտ գէժօկրատիան:

Արաքական գէժօկրատիայ ըսի, ասիկա կը նշա-  
նակէ որ գէժօկրատական սկզբունքը, ընդհանուր ազա-  
տութիւններ ապահովելու և իշխանութիւնը ժողովրդին  
յանձնելու տեսակէտով ընդհանուր սկզբունք մըն է:  
Ասկայն այս պարագան շարգիլեր որ գոյութիւն չու-  
նենան արաքական գէժօկրատիայ, ֆրանսական գէժօ-  
կրատիայ, Անգլիական գէժօկրատիա ևն. այսինքն գէ-  
ժօկրատական ըէժիմը իր գործադրութեան և հասունու-  
թիւն տեսակէտով ամէն տեղ նոյնը չէ: Անիկա իւ-  
րաքանչիւր երկրի մասնայատկութեան համապատաս-  
խան ձև ունի և կը փոխուի նայած տուեալ երկրի  
յեղաշրջման... կարգ մը երկիրներու մէջ անիկա զեռ  
նոր սկիզբ կ'առնէ — ինչպէս մեր երկրին մէջ — ուրիշ  
երկիրներու մէջ զարգացման բարձր աստիճան ունի

— ինչպէս Ֆրանսայի և Անգլիոյ մէջ — Իսկ այն մի-  
ակ երկիրը ուր անիկա իր զարգացման գագաթնա-  
կէտին է հասած, ատիկա խորհրդային սոցիալիստա-  
կան հանրապետութիւններու միութիւնն է: Հող ալ  
գործեալ գէժօկրատիան իւրաքանչիւր երկրամասի  
ազգային մասնայատկութեան համապատասխան ձև  
ունի և իր առաջագրած հարցերը կը ամբարձրէ միւս  
երկիրներու հարցերէն:

ԱՐԱՔԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ

Սուրբոյ մէջ արաքական գէժօկրատիան այն միակ  
ճամբան է որուն պէտք է հետեի Սուրբան լուծելու  
համար իր ազգային կեանքի առաջագրած բոլոր հար-  
ցերը:

Սուրբական գէժօկրատիայի հիմք պէտք է ծա-  
ռայէ ժողովրդային ազատութիւններու արձակումը:

Սուրբական գէժօկրատիան պէտք է իրագործէ  
ազգային այնպիսի բարենորոգումներ որոնք օգնեն եր-  
կրի վերականգնումին և բարգաւաճման գործին,  
ինչպէս. ազգային նարարարուեստի խթանումն  
ու պաշտպանութիւնը, ներքին չուկայի աշխուժացում,  
աշխատանքի օրէնսդրութեան հաստատում. եկամտաւի  
հիման վրայ տուրքերու բաշխում. կառուցողական  
ձեռնարկներու բացում երկրի եկամտունները օգտա-  
գործելու համար. անգործներուն գործ. վերջ տայնա  
ապրիմական աւատաւիրական ազայականութեան ան-  
ջատողականութեան փորձերուն սրտնք կը քաջայե-  
րուին և կը պաշտպանուին իմընքիս իրզմէ կողմէ.  
օգնել զիւղացիին և բարձրացնել հողագործական ար-  
տագրութիւնը, զիւղերու և քաղաքներու մէջ ժողո-  
վրդի զաւակներու ուսումնական պէտքերը բաւարա-  
բող զպրոցներ բանալ:

Անսասնօք են Մուրիոյ մէջ Գեմօկրատիայի պատանդներն ու արարները: Այս պատանդներուն ու արարներուն վրայ հիմնուած է Մուրիոյ ազգային արարական գարթնուծը: Այն որ այս պատանդներուն կողմնակից է, կ'աշխատի անոնց իրականացման համար եւ ժողովուրդը կը զօրակոչէ անոնց գործադրութեան համար, անիկա է ճշմարիտ արար ազգայինը, անիկա է զէմօկրատը, որովհետեւ ազգայնականութեան պատանդները և զէմօկրատի պատանդները մեր երկրին մէջ մէկամբողջութիւն մը կը կազմեն: Արդարեւ, իրականութեան մէջ ի՞նչ ըսել է արարական զէմօկրատի: Արարական զէմօկրատի ըսել է կոթնիլ արար ժողովուրդին վրայ՝ դիմադրելու համար անոր ներքին և արտաքին թշնամիներուն:

Ի՞նչ կը նշանակէ արարական ազգային շարժումը: Գործնաւոր կը նշանակէ յենուլ արար ժողովուրդին, անոր ուժին և կազմակերպուածութեան վրայ, կրօնելու համար արարական հայրենիքի ներքին և արտաքին թշնամիներուն դէմ:

Արդ, կարելի՞ է ներքին և արտաքին թշնամիին դէմ կռուիլ ասանց զիտակից ժողովրդի ուժին: Արար անկեղծ ազգայնականը իր արար ժողովրդին ուժին վրայ, ի՞նչ տեսակ ուժի վրայ կրնայ յենուլ:

Ասանց երկարելու, այս բոլորէն պարզորոշ կ'իւրեւր որ, մեր երկրի ներկայ վիճակին մէջ, ով որ կ'աշխատի անհատի տիրապետութեան անեղծել կամ ով որ կը կռուի զէմօկրատի դէմ, վերջին հաշուով, անիկա իր ժողովրդի վիզը յուժի տակ գնելու համար պիտի յենու օտարին և անոր գործակալներուն, այսինքն, պիտի երթայ մինչև հայրենիքի դուռնանութիւն. իր, կամ իր խմբակի շահը պիտի գերադա-

ճ հայրենիքի շահէն: Երբ կ'ըսենք թէ մենք զէմօկրատներ ենք և թէ արարական ազգային շարժումը միայն զէմօկրատի կրնայ իրեն որպէս հիմք ունենալ, սուտ են և խաբարայ բոլոր անոնք որոնք կ'ըսեն թէ մենք օտարը կը կապկենք: Իսկ անոնք որ կը խօսին ժողովրդի կոյր նապանդութեան և անհատի տիրապետութեան անհրաժեշտութեան մասին, եւ կը փորձեն իտալական և գերմանական ֆաշիզմը կապկելով իրենք զիրենք Եւրոպայի ազգայնականները կոչել, անոնց ըսելիք չունինք: Իրականութեան մէջ, թերեւ անոնց իրենց աշխակետով Հիթլերն ու Մուսոլինին այ Եւրոպան են:

**ԳԷՄՕԿՐԱՏԻԱՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ**

Ընկերներ՝ ճշմարիտ և ուղիղ զէմօկրատիան արարներուն համար նորութիւն ժը չէ: Ընդհակառակը, անհատի իշխանութիւնն է որ օտար եղած է իրենց, միշտ անոր դէմ ծագացած և կռուած են: Մուրր Գուրանի մէջ ըսուած է. «Ձեր բոլոր գործերը համախորհուրդ ըրէ՛ք»:

Միթէ՞ խալիֆաներու չըջանի, տանին համապատասխան զէմօկրատի մը չէ տիրած: Հիմնականին մէջ խալիֆայութիւնը խորհուրդակցական հիմք ունեցած է, այսինքն, խալիֆաները կ'ընարուէին իսլամներու կողմէ նշանակուած ներկայացուցիչներու ազատ ընտրութեամբ: Երբ Մուաֆի խալիֆան խալիֆայութիւնը ժառանգական թագուորութեան վերածնցարարներէն շատերը այս բանին դէմ բողոքեցին, և Մուաֆիին ըսին. «Ո՛վ Մուաֆի, պարսից Խոսրով թագուորին նման անձը թագուոր կ'ուզե՞ս ընել»: Բաշխեան խալիֆաներու պատմութեան մէջ շատ մը օրինակներ կան որոնք ցոյց կուտան թէ խալիֆաները որքան կարեւոր

բութիւն կ'ընծայէին ժողովրդի կարծիքին և խորհուրդին: Անա օրինակ մը: Օր մը Օմար իպն խըթապը ժողովրդին այսպէս խօսեցաւ. «Ո՛վ մարդիկ, նախ շնորհակցեալ և ապա հնազանդեցէք: Պէտէվիին մէկը իրեն պատասխանեց. «Ո՛վ կը շնորհակցէ, ոչ ալ կը հնազանդիմ: Օմար պատճառը հարցուց. պէտէվին քառ. առաջէն ամէն մէկերնուս վերաբերու մը բաժին ինկաւ, ի՛նչպէս կըլլայ որ ինծի բաժին ինկող վերաբերուն կարճ կըլլայ և դուն որ ինծեկ աւելի կարճահասակ ես, աւելի մեծ վերաբերու մը ունիս: Օմար պատասխանեց. Ապաւլլա զաւակիս հարցուր պատճառը: Այն ատեն Ապաւլլան օտքի ելաւ և ըստե թէ իր բաժինը հարը առած է: Յայնժամ պէտէվին քառ. հիմա հասկցայ և կը հնազանդիմ:

Հիմա այս պղտիկ օրինակէն կը տեսնէք թէ ինչպէս Օմար իր իշխանութեան օրով կ'աշխատէր յուսարանել ժողովուրդը և հաշտի առնել անոր ազատ կամքն ու հաւանութիւնը: Կը տեսնէք թէ ինչպէս խալիֆաները կը յարգէին ժողովուրդը, կը սիրէին զան, կը հարցնէին անոր խորհուրդը՝ յազմահարելու համար անոր թշնամիները: Անոնք կը հաւաքէին ժողովուրդը, կը կանգնէին անոնց մէջանդ, կը պարզէին իրենց բոլոր հարցերը. յետոյ խորհուրդ կը հարցնէին, կը յետին, կը պատասխանէին իւրաքանչիւր հարցումին, կաշտ խառնէին համոզել սխալումները, մեծապէս կը հետաքրքրուէին, որպէսզի ամբողջ երկրին մէջ չզանուիր բար մը, որ զժգոճ ըլլայ իրենցմէ, համոզուած չըլլա իրենց իշխանութեան ողջամտութեան:

Հատարակ պէտէվի մը կը վիճի Օմար իպն խըթապի հետ և Օմար հաշտի կ'առնէ ան-ր կարծիքը: Մինչդեռ մեր մօտ, ներկայիս իրաւունք չեն տար արար բանորներուն, գիւղացիներուն և մտաւորականներուն, որ-

պէտքի անոնք կարծիք յայտնեն իրենց ազգի և հայրենեքի գործերուն մասին, իրենց անուսով գործող վարչաձեւին մասին: Մեր մօտ իրաւունք չեն տար արար զանգուածներուն, որպէտքի անոնք զէմօկրատական ողջակի ընտրութեամբ ընտրեն իրենց խորհրդականներ կայացուցիչները:

Ընտրութիւնները կը կատարեն երկու կարգով, այն պատճառարանով թեւամբ թէ Սուրբայ արարները գետ անդիտակ են իրենց շահերուն և ընդունակ չեն ընտրելու իրենց երեսօտիանները... մինչդեռ խալիֆա Օմարը պէտէվի մը առաջ կանգնած իր գործերու մասին հաշիւ կուտայ անոր, կ'ընդունի անոր քննադատութիւնները, կ'աշխատի իսլամներու հնազանդութիւնը շահիլ ոչ թէ ընտրութեամբ այլ անոնց ազատ կամքով և ընտրութեամբ:

Անա այս էր Բաշիաեան խալիֆաներու ժամանակի ժողովրդավարութիւնը, որուն արտայայտութիւնն է ներկայիս, արդի զէմօկրատական խորհրդարան կամ հանրապետական վարչաձեւը: Ինչպէս որ Օմար Բայն խըթապը իր իշխանութիւնը հիմնած էր խալիֆաներու փոխադարձ վստահութեան և ժողովրդական խորհրդակցութեան վրայ, նոյնպէս, պէտք է ներկայ հանրապետական թէժիմը հիմնուած ըլլայ ժողովրդի ազատ խորհրդակցութեան վրայ, սահմանադրական թէժիմի ճշմարիտ և մարտի գործադրութեան վրայ:

ՍՐԱԲ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՎՐԱՅ ՅԵՆԵՑԷՔ, ՌԵՈՐ  
ԹՇԵԱՄԻՆԵՐՈՒՆ ԳԷՄ ԿՈՌԻԵԼՍԻ ՉՍՄՅՐ

Արարական զանգուածները կը պաշտպանեն ամէն հանրապետական իշխանութիւն որուն պատասխանատուները կը յենուն ժողովրդին վստահութեան և ուժին վրայ, նայն այդ ժողովրդին ծառայելու և անոր թշնա-

մինչև որն զէժ անսոցարար կրուելու համար:

Օժար Իպն Արթուրը քառ:

«Չեմ ներեր որ մէկը կեզեքէ միւսին, կամ մէկը յարձակի ուրիշի մը վրայ: Այդպիսի մէկը սոքիս աակ կ'առնեմ՝ որպէսզի հասկնայ արդարութիւնը»: Իր խօսքը ուղղելով իշխանաւորներուն քառ: «Աստուած ոչ ոքին իշխան կամ հսկայ ճնառ»: Օժար ուրկէ՞ կ'ստանար այս անտելի ուժը, որ իրեն թոյլ կուտար այսքան յանդգնութեամբ և համաձակութեամբ սպառնալ բռնաւորներուն: Արդե՞ք հիթիւրական շագիկաւոր դոճոցներուն նման գուճոցի ունէր, որոնք, օր ցերեկով, ատրճանակներով և գաւազաններով մարդ կտղաննեն, և ժողովրդէն կը պահանջեն նազանգել «Ճուհէրբին»: Արդե՞ք իր արամադրութեան աակ քնդարձակ բանաւորներուն ունէր, որ կը հուաքեն հազարներով, հարիւր հազարներով ազատամիտներ: Եւ Օժար մեծապէս վստահ էր որ ժողովուրդը իր ազատ կամքով իր և իր իշխանութեան կողքին կը կենար: Արովհետե ինք չէր կատարեր գործ մը, առանց ժողովուրդի խորհրդին: և բոլոր արարները՝ իշխանաւորներու զուլումին և ամգահարներու բռնութեան զէժ մղուած կռիւին մէջ, իր հետն էին:

Իէմօկրատեան որ կը նշանակէ ժողովրդի իշխանութիւն, որ կը նշանակէ ժողովրդական խորհրդատուութեան սկզբունքին վրայ հիմնուած իշխանութիւն, անձանօթ բան մը չէր արարներուն, որոնք արդարութեան և ազատութեան համար, բռնութեան ու զուլումի զէժ մղուած պայքարի հարուստ դրուագներով ի պատմութիւն մը ունին:

Անձանօթը արարներուն համար այն ճիշդագու-

բական» քարոյցներն են և այն միապետական սարսափի իշխանութեան փորձերը, զոր ոմանք կ'ուզեն փոխ տանել օտար ֆաշիզմէն:

Հարկ չկայ նոր ապացոյցներու, ցոյց տալու համար թէ նման բան մը անհամապատասխան է արարներու շահուն և թէ ֆրանսական իմբէրիալիզմի արքաները կը բաշխելին ֆաշիստական նման քարոյցները և հիթիւրիզմի թուի երազները:

Ասոր պատճառը հասկնալի է, իմբէրիալիստները լու գիտեն որ արար ժողովրդի վրայ անհատական իշխանութիւն հաստատել ուղղները, իրենց նպատակներու գործադրութեան համար, անպայման պիտի գիմեն իրենց, պիտի խնդրեն իրենց օգնութիւնը:

ՆԱՅՆՏԷՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, ՊԵՏԻ ՏԵՄԵՒԷ ՈՐ ԺՈՂՈՎՈՒՄԷՆ ԵՐԲԵՔ ԶԻ ՂԱԻԱՆԱՆԵՐ ԻՐ ՀՍՅՐՆԵԻԹԻՆ

Իմբէրիալիզմի մեծաւորներուն համար աւելի զիւրին և նախնարելի է մէկ, կամ մէկէ աւելի անհատներու սարսափի իշխանութիւնը, քան հանրապետական իշխանութիւնը որուն կը մասնակցին և կը հսկին արար ժողովրդային զանգուածներ: Արովհետե անոնք շատ լու պիտեն թէ ոչ կամ կանուխ նման ճղկատարութեան մը իրենց պիտի ննթարկուի ժողովրդային գեղնութենէն սրաչափանուելու համար, իրենց ձեքի՞ մէջ զիրար թեք գործիք մը պիտի բլլալ, մինչպես ժողովրդական հանրապետական ճմարիտ իշխանութիւնը մեծապէս պիտի գտուարացնէ և անկարելի դարձնէ իմբէրիալիզմի նպատակներու գործադրութիւնը:

Կը յիշէք անշուշտ թէ ինչպէս անցեալի մէջ իւրեքիալիստները կատէլին ժողովրդային ազատութիւնները: Կարծիքի, խօսքի և ժողովներու ազատութիւնը կաշկանդելու համար սարսափի օրէնքներու կը զիմէին,

ինչպէս սփրններու վերացման հաշակաւոր օրէնքը, մա-  
մուլի օրէնքը են: Պէտք է պիտանալ թէ ազատութիւն-  
ներու ամէն կաշկանդում, գիկտադուրական ամէն ճգ-  
աւում, իսկականին մէջ յետադիմական՝ ոչ ազգային ճրգ-  
աւում մըն է, որուն կապալ ինչ օտար իմբէրիտիզմը:

Մեր արարական երկրին մէջ, նման ամէն փորձ  
գրոշմուած է աւատապետերու յետադիմական շունչով:  
Արովհեան միշտ անոնք են որ կը գաւաճանեն հայրե-  
նիքին և կապալ ինչն օտարին, երբ տեսնեն թէ իրենց  
չաներն ու առանձնաշնորհումները վտանգի տակ են:

Պատմութեան փորձերը զոյց կուտան որ ժողո-  
վուրդը երբէք չի գաւաճաներ իր հայրենիքին, անոր  
քաղաք. և ընկերային շահերը միշտ համապատասխան  
են հայրենիքի շահերուն հետ, անկախութեան և օտար  
լուծի դէմ մղուող պայքարի շահին հետ: Հայրենիքին  
գաւաճանողները միշտ եղած են շահագործող զատակարարի  
ներկայացուցիչները, որոնք իրենց շահերն ու առանձ-  
նաշնորհումները գերազասած են հայրենիքի շահերէն:

Այս առթիւ կ'արժէ յիշել Մատամ Սթաւլի նշանա-  
ւոր խօսքը՝ Թրանսայրազնուականներուն մասին, որոնք,  
կըր ֆրանսական յեղափոխութիւնը պայթեցաւ, միա-  
ցան բրուսական բանակներուն՝ օտար բանակներուն, և  
անոնց հետ քաշեցին իրենց հայրենիքի՝ Թրանսայրի վը-  
րայ, կոտելու համար իրենց ազգին և ժողովրդին դէմ:

Մատամ Սթաւլը այդ շրջանի ազնուականներու մը-  
տայնութիւնը նկարագրելով կըսէ, «Թրանսայր ազնուա-  
կանները իրենք գիրենք աւելի հայրենակից կը նկա-  
տեն աշխարհի ազնուականներուն, քան իրենց հայրե-  
նակից ֆրանսացիներուն: Անոնց կարծիքով հին Եւրո-  
պայի բոլոր տէրերը՝ ինչ երկրի և կայսրութեան ալ մաս

է-զմեն պէտք է միշտ իրար օգնեն:»

Բայց, պատմութեան մէջ այսքան հետու երթա-  
լու պէտք չկայ: Ահա Թրանսոն, միթէ անիկա օտա-  
րի օգնութեամբ չի՞ գաւաճաներ իր հայրենիք՝ Սպա-  
նիոյ, գերմանական և իտալական բանակներու միջո-  
ցաւ քանդելով սպանիական քաղաքները: Հիթլերի և  
Մուսօլինիի օղանաւերուն թափածոսմբերուն միջոցաւ  
պաննել տալով Պարչեյտնիոյ, Վալանսիայի, Մատրի-  
տի երախաներն ու կիները: Ո՞վ է որ կը պաշտպանէ  
Սպանիոյ անկախութիւնը: Սպանիոյ ժողովուրդը, անոր  
գաւակները՝ բանուորներն ու գիւղացիները...:

Ահա՛ն պահտի Ղարիոն և Հաճօ աղան ձէջիրէի  
մէջ, Եպրահիմ էլ Գանժը Լաթաքիոյ մէջ, Ապաիւլ Ղա-  
ֆար Աթրաշը ձէպէլ Տրիւզի մէջ: Միթէ՞ անոնք ազ-  
գային այս շրջանին իրենց աւատաւորական յետադի-  
մական աղալութիւնը պահպանելու համար օտար իմ-  
բէրիալիզմին չեն դիմեր: Միթէ՞ անոնք չեն նախըն-  
տրեր ֆրանսացի կառավարիչին առջ ծուկի գալ,  
եթէ այդ բանը ապահովէ իրենց իշխանութիւնը հայ-  
րենիքի գիւղացիներուն և դաւակներուն վրայ:

Միթէ՞ չենք տեսներ Շէյխ Թաժի և անոր նման  
ժարդիկ, որոնք «կ'ղմային հովանաւորութեան (man-  
dat) և դէմ են անկախութեան հարցին: Աւելի կը նա-  
խընտրեն ննազանգիլ կառավարիչներու (միւսթաշար)  
իշխանութեան, քան թէ իրենց ժողովուրդի կամքին:

Միթէ՞ այսօր չենք տեսներ կարգ մը պատասխա-  
նատուներ—կ'ըսեմ կարգ մը— որոնք կը նախընտրեն  
Սուրիոյ ազգային իրաւունքներէն և գերիշխանութե-  
նէն քան մը զոնել, քան թէ համաձայնութիւն յայտ-  
նել այնպիսի լուծման մը, որ Սուրիոյ երաշխաւորէ

ազգային իրաւունքներու հետ, նաև կարգ մը ժողովրդային ազատութիւններ:

Միթէ՞ չենք նշմարեր որ, երբ ժողովուրդը ձայն կը բարձրացնէ իր կարգ մը իրաւունքներուն (և ազատութիւններուն համար, որոնք կապ ունին խոստացուած բարենորոգումներու հետ, անոնք անմիջապէս կ'ազդեն զայն օտարին, կը նախընտրեն հովանաւորութեան ամօթը և կառավարիչներու նախապնջքան թէ ժողովուրդին քիչ մը ազատութիւն բերող ազգային իրաւունքները:

Միթէ՞ չենք տեսներ մարդիկ, որոնք կը նախընտրեն զաշնակցիլ ֆրանսական շտապօգնական կառավարութեան մը հետ, որ զիրենք կը քաջալիրէ արտք ժողովուրդը ճնշելու և անարեկելու մէջ: Կը զաշնակցին, հոգ չէ թէ այդ համաձայնութիւնը պարունակէ իմբէրիալիստական պայմաններ, որոնք կ'անցանկն հայրենիքի իրաւունքներն ու ազգային ղերիշխանութիւնը: Կը նախընտրեն այսպիսի համաձայնութիւն մը կնքիլ, քան թէ ֆրանսայի ժող. ձևկատի կառավարութեան հետ ստորագրել զաշինք մը, որ իր մէջ պարունակէ արարելի ժողովրդային իրաւունքներու ճանաչումը և արարական Սուրբոյ տայ ազգային աւելի ընդարձակ իրաւունքներ:

Միթէ՞ չենք նշմարեր որ, անոնք պատրաստ են զոնկ հայրենիքի ղերիշխանութիւնը, երբ տեսնեն թէ այս ղերիշխանութիւնը պատճառ կըլլայ որ ժողովուրդը իրենց հետ մասնակցի երկրի ղեկավարման դարձին:

Ասոր համար է որ ղեկավարաւորի և ժող. ազատութիւններու համար մղւած պայքարը նոյն ատեն պայքար է ազգային ազատագրութեան և անկախութեան

համար: Արարական ազգային շարժումը և ղեկավարաւորան նոյն բանն են: Կարելի չէ դանոնք որեւէ ձևով իրարմէ բաժնել:

Օտար լուծէն ազատագրուելու համար ամբողջ արար ժողովրդի պայքարը, նոյն ատեն կախ մընէ նաև ժողովրդային ազատութիւններու և ղեկավարաւորի համար:

Որով արար. ազգ. հարցը մէն մի արար երկրի արար ժողովրդին առջև կը դնէ առաջին պարտականութիւն մը. յամառօրէն և անողօքաբար պայքարիլ իր երկրին մէջ սակզծելու համար ղեկավարաւորան ճշմարիտ սահմանադրական հանրապետական բէժիմ մը:

ԱՐԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՈՒ ՊՕՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ  
ԻՐԱՐՈՒ ՀԱՆԴԷՊ

Ըսինք թէ երկրի առաջ դրուած նպատակները ծընունդ են մեր ընկերային, քաղաքական և զարգացման ստաիճանի պայմաններուն. արդիւնք են մեր միւս երկիրներու հետ ունեցած կապին:

Անկասկած մեզի ամենամօտակի եզող երկիրներ կը հանդիսանան արարական երկիրները:

Աշխարհագրական ղիրքը, տնտեսական յարաբերութիւնները, շեջուի և մշակոյթի կապերը արարական երկիրները աւելի ամուր կը կապեն իրարու և պատճառ կը գտնան որ մէկ երկրի արար ժողովուրդը խորապէս հետաքրքրուի միւսին վիճակոյլը:

Ինչ է այն հիմնական և առաջին պարտականութիւնը ղոր մենք՝ Սուրբոյ և Լիբանանի արարներու ունինք, արարական միւս երկիրներու ցանցին մէջ:

Սիւրբոյ, Լիբանանի և միւս երկիրներու արար-

ներու հիմնական և առաջին պարտականութիւնն է, ազգային պայքարներու մէջ իրար համերաշխիւ, անկախութեան և ազգային ժողովրդային ազատութիւններու համար մղուած պայքարին մէջ իրար թե թիկունք առ, փոխադարձաբար իրար օգնել իւրաքանչիւր երկրի ներքին զմուարութիւնները յաջթանարելու համար:

Մեր՝ Սուրիոյ և Լիբանանի արարներու օ պարտականութիւնն է, ամէն միջոցով կազմակերպել մեր համերաշխութիւնը Պաղեստինի արարներուն հետ: Օգնել բրիտանական և սիոնիստական նուաճողական խմբերիայիցմի դէմ անոնց մղած փոտայեղ պայքարին: Պաղեստինի արարներուն աք պարտականութիւնն է, իրենց ամբողջ ուժով աջակցել մեզի որպէսզի մենք ալ կնքենք Փրանսայի հետ՝ արգարութեան, ղեկավարաբայի և եզրակէրութեան վրայ հիմնուած գաղմագիր մը: Մենք պարտուածք ենք օգնել իրազի ժողովրդին, իրազցի բանտներուն, գիւղացիներուն և մարտիրականներուն, որոնք կը կռուին իրազին յեաղիմութեան նորմալներուն դէմ: Սարսափներ որոնց քաջալերողն է Անկլիական իմբէրիայիցմի դէմ: Մենք սրբաձառք ենք գործակցել իրազին, որ կը պնդանմջէ իրազեան սաժմանագրութեան իսկական զօրմագրութիւնը, սարսափ օրէնքներու ջրու ջու մը և իրանգի ժողովրդին համար նեկունքանմի կնքմէն: Եւ քաղաքականապէս՝ կազմակերպուելու ազատութիւն: Երանգի արար ընակիչներն ալ, իրենց կարգին պարտաւոր են օգնել մեզի, որպէսզի մենք պանսքանենք մեր ազգային ներկա ջրմանը: Պարտաւոր են օգնել Պաղեստինի արարներու Անկլո-Սիոնիստական խմբերիայիցմի դէմ մղած պայքարին և այսպէս փոխադարձաբար . . . :

Հարկ չկայ յիշեցնելու անշուշտ, որ արարական այս համագործակցութիւնն ու համերաշխութիւնը պէտք է ուժեղ հիմնուի վրայ ըլլայ և չպէտք է բաւարարուի կասալարութեանց միջև ըլլալիք գիւլյումաթիքական կապերով կամ կարգ մը անձնաւորութիւններու իրար հետ ունեցած «թեթեւ» շփումներով:

Կ'ուզեմ այս առթիւ գրանել ալ նաև, որ կարգ մը մարզիկ այն միտքը կը տարածեն թէ՛ արարական միութիւն ըսելով պէտք է հասկնալ փոխադարձ դաշնագրերու սարսազրութիւն մը՝ Իսմայիլի կասալարութեան և Պաղեստինի, Եւ մէնի ու Նէժմի կասալարութեան միջև եւն: Եւ ման բան մը շնորհաւորելի է եթէ իրեն նպատակ բրած է խազարութեան նպատակ և արարներու շահուն ծառայելու: Սակայն առկա էարար կասալարութեան միջև կնքուած գաշնագիր մ'է է՝ միայն, ոչ աւելի և ոչ պակաս: Եւ ման գաշնագիրներ մշտականօրէն ներքին և արտաքին գանազան ազգացութիւններու նեխարկուելու վտանգին առկ կ'ըլլան, եթէ իրենց հետ շահեման նոյն այդ երկիրներու արարական բան գանազամներու կազմակերպուած համաձայնութիւնը, անոնց անստական և մշակութային օրկաններու և ժողովրդական կազմակերպութիւններու հաւանութիւնը:

ԱՐԱՐԱՆԵՐՈՒ ԿԱՊԸ ՌԻՐԻԺ ԺԱՂՈՎՈՒՐՆԵՐՈՒ ԶԵՏ

Կը բաւէ՞ միայն որ արարական երկիրները իրար միմեան կամ անոնց ժողովուրդները իրարու փոխադարձաբար համերաշխին:

Ոչ: Արովհետև արարական ժողովուրդները արարական թափի մը մէջ՝ չէ որ կ'ապրին, ոչ ալ կարուած են միւս ժողովուրդներու կեանքին և միջազգային քաղաքականութեանէն: Միջազգային կացութեան

մէջ տեղի ունեցող ամէն փոփոխութիւն իր ուղղակի կամ անուղղակի ազդեցութիւնը կ'ունենայ արարական երկիրներու վրայ: Յիշե՛մ Ժօտաւոր անցեալին ակնարկ մը նեանք, պիտի տեսնենք թէ ի՞նչպէս Միւնիխի մէջ Ձեռնարկագրից գլխուն խազցուած գուռ պատճառ դարձաւ որ, իմքերիայխտական յարձակողականը խտանայ արարական երկիրներու վրայ, ինչպէս Պաղեստինի վրայ, սուրիական և իբրանական դաշնագրերու դէմ, Ղարս-Թարսապուսի արարներուն դէմ, Եգիպտոսի ազգ. շարժման դէմ:

Բոլորս ալ գիտենք որ, Յրանսայի մէջ Տալատիէ-Պօնէի իշխանութեան գլուխ ըլլալը, անոնց հակա-ժող-ճակատային քաղաքականութիւնը պատճառ դարձաւ որ մեծ ֆինանսի իշխանները և պանքէթները խտանեն իրենց պայքարը գաշնագրին դէմ, փորձելով այլափոխել դայն և կրճատել անոր շնորհած ազգային դոյզն ազատութիւնները:

Մենք պէտք է ունենանք արտաքին իմաստուն քաղաքականութիւն մը որ համապատասխան ըլլայ մեր ազգային շահերուն:

Այս հարցը երկու երես ունի:  
**ԱՐԱՐԱՆԵՐՈՒ ԴԻՐՔԸ ԻՄՔԵՐԻԱՎԻՍԱԿԱՆ,**  
**ՅԱՇԻՍՏԱԿԱՆ ԵՒ ԴԵՄՕԿՐԱՏԱԿԱՆ**  
**ՊԵՏՈՒԹԻՆՆԵՐՈՒ ՀԱՆԴԵՊ**

**Առաջին.**— Միջազգային ներկայ կացութիւնը բընորոշող գիծը այն է որ, մէկ կողմ կան իմքերիայիստական պետութիւններ, ուր կը տիրէ ֆաշիստական ընթացք: Ասոնք հոգի ի բոխն կ'աշխատին և դորձնակներէն արդէն սկսած են ուրիշ ժողովուրդներու հողերը նուաճել, նոր դաշնութիւնը կորզել և հոն կանգ-

նել իրենց բարբարոս իշխանութիւնը: Իշխանութիւն մը որ հիմնուած է աւերի և մահուան վրայ, որ կ'ըստաննէ ազգային շարժման ամէն հեռք:

Այսպիսի տէրութիւններ են Գերմանիան, Իտալիան և Ճափոնը: Այս տէրութիւններու կողքին կան նաև ուրիշ տէրութիւններ, ուր կը տիրէ զէմօկրատական ընթացք. ինչպէս Անգլիան, Յրանսան ևն.: Ասոնք ալ իմքերիայխտական տէրութիւններ են և ասոնցմէ ոմանք իրենց գաղութներուն մէջ կը վարեն այնպիսի քաղաքականութիւն մը, որ ֆաշիստականէն նուազ բարբարոս չէ, ինչպէս սոնիստական քաղաքականութիւնը, սարսափի, մահուան և աւերի քաղաքականութիւն մը որուն կը հետեի Անգլիան Պաղեստինի մէջ:

Սակայն այս տէրութիւններէն իւրաքանչիւրին մէջ կան երկու որոշ և հակամարտ բանակներ, որոնցմէ ամէն մէկը իր բացայայտ կնիքը կը դնէ երկրի քաղաքականըզութեան վրայ: Ասոնցմէ առաջինին մաս կը կազմեն մեծ զբոմատէրներն ու իմքերիայի մը, որոնց ներկայացուցիչն է՝ Անգլիոյ մէջ Ձեմպրոյէյըր և Հայիֆաքը, Յրանսայի մէջ՝ Տալատիէն և Պօնէն: Ասոնք կ'ուզեն արտաքին և ներքին ճակատի վրայ վարել ֆաշիստական յետադիմական սարսափի քաղաքականութիւն:

Երկրորդին մաս կը կազմեն ժողովրդային զէմօկրատական տարրերը որոնք կ'ուզեն վառ պահել և ընդարձակել զէմօկրատիզմի շունչը երկրին մէջ, ունենալ զէմօկրատական կառավարութիւն, որ օժտուած ըլլայ զէմօկրատական ճշմարիտ քաղաքականութեամբ, որ ներքին ճակատի վրայ ուժ առայ ժո-

զովորդային ազատութիւններու և ընկերային յաստի-  
զիմութեան, արտաքին ճակատի վրայ պաշտպան կանգ-  
նի խաղաղութեան, պաշտպանէ ժողովուրդներու  
անկախութիւնը, քաջալիւրէ անոնց անկախութեան  
փորձերը, ապա անոնց ժողովորդային ղեմակրատական  
ազատութիւններ:

Այս անասկէտով, Սուրիոյ և Լիբանանի արարնե-  
րուս պարտականութիւնն է, պահանջել ամուր դաշ-  
նակցութիւն մը ղեմակրատական Ֆրանսայի հետ, որ-  
պէսզի միասին ղիմադրենք ֆայտի մաւալողական  
ախորժակներուն և:

Պարտաւոր ենք նաև Ֆրանսայի ժողովուրդէն պա-  
հանջել որ մեզի օգնէ, ճնշում բանեցնէ իր կառավա-  
րութեան վրայ որպէսզի նա ընթացողէ մեր ազգային  
պահանջներուն, հաւատարիմ մնայ իր դաշնակցութեան,  
որ իր այս տեղի ներկայացուցիչները մեր երկրի բա-  
րեջքման աշխատին, ոչ թէ անոր յետամնացութեան,  
օգնեն ժողովուրդին ընդդէմ յետադիմութեան և ոչ թէ  
օգնեն յետադիմութեան՝ ընդդէմ ժողովուրդին: Մենք  
կ'ուզենք որ Ֆրանսան հաւատարիմ ըլլայ իր ստորա-  
դրած դաշնագրին և օրին մէկը մեզի ալ Չէխոսլովա-  
քիոյ պէս երեսի վրայ չի ձգէ: Չենք ուզեր որ Ֆրանս-  
գիւանադիտութիւնը ընկրկող և վախկոտ քաղաքակա-  
նութիւն մը վարէ, ինչպէս ըրաւ Իսկէնաէրունի հար-  
ցին մէջ:

Ահա այս է մեր պահանջը Ֆրանսայէն: Պարտա-  
ւոր են նաև նոյնպէս ընել Իրազի և Պաղեստինի ա-  
րարները Անգլիոյ և անգլիացի ժողովուրդին: Անշուշտ  
միշտ պէտք է նկատի ունենալ այս երկու երկրներու  
մասնայատուկ պայմանները և զանոնք Անգլիոյ կա-

պող յարաբերութեանց զարգացման տարրեր ստաիծան-  
ները:

Սակայն մեր արտաքին քաղաքականութեան ամ-  
բողջ հարցը այս չէ:

ՍՐԱԲԱԿԱՆ ՍԶՎԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՒ ԵՒՐՈՊԱԿԱՆ  
ԲԱՆՈՒՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Մեր արտաքին քաղաքականութիւնը երկրորդ  
երես մը ևս ունի:

Ներքող. — Այն է, արտաբախտ ազգային շարժու-  
մը սերտորէն զօդել եւրոպական երկիրներու ժողով-  
րային շարժման և մասնաւորաբար բանուորական  
շարժման հետ:

Սուրիոյ և Լիբանանի արարներու պարտականու-  
թիւնն է ամբացնել իրենց կապերը Ֆրանսայի և ժո-  
ղովրդական բանուորական շարժման հետ: Ղարդ-թա-  
րագլուսի արարները պարտաւոր են ամբացնել իրենց  
կապերը Իտալիոյ ժողովրդական և բանուորական շարժ-  
ման հետ: Պաղեստինի և Իրազի արարները պարտա-  
ւոր են ամբացնել իրենց կապերը Անգլիոյ ժողովրդա-  
յին շարժման և բանուորական շարժման հետ, որուն  
ներկայացուցիչն է Անգլիոյ կամկուսակցութիւնը:

Կարգ մը արարներ չեն ուզեր այս ուղիով ընթա-  
նալ, վախնալով որ անգլիացի, ֆրանսացի, իտալացի  
և գերմանացի իմբէրիալիստներու հանդիսը կը խա-  
ղարեն: Անշուշտ այս գերջիները չեն ուզեր որ իրենց  
երկրի բանուորները կապ ունենան տարտական ազգա-  
յին շարժման հետ: Անոնք չեն ուզեր որ Անգլիոյ կամ  
Ֆրանսայի մէջ ձայն մը բարձրանայ ի նպաստ արաբ-  
ներու պայքարին, անոնց ղեմակրատական ժողովրդա-  
յին պահանջներուն: Բոլորս ալ գիտենք թէ իմբէրիա-

ի խաները ինչ մեծ արդեւքներ կը գնեն ամէն այն արարներուն զէմ, որոնք կ'ազեն Եւրոպա մեկնել, հոն, Եւրոպական ժողովուրդներուն առջև պարզելու համար արարական հարցը:

Ինչո՞ւ անգլիացի և ֆրանսացի իմբէրիայիստները և մասնաւորաբար գերմանական և իտալական ֆաշիզմի գործակալները կը կոտին Եւրոպական քանուորական շարժման և արարական ազգային շարժման միացման:

Հասկարեւոր հարցի մը քննութեանն է որ կ'անցնի՞ք, հարց մը՝ որուն քննութենէն խոյս կուտան չափ մը իրենք զիրենք «արար ազգայնականներ» կոչողներ:

**Ի՞նչ է ԻՄԲԷՐԻԱԼԻԶՄԸ**

Ի՞նչ է իմբէրիալիզմը: Ի՞նչ է այն ուժը որ մեզ կ'ստրկացնէ, կը հարածէ և միշտ կ'աշխատի որ մեծ իր իշխանութեան տակ մեանք:

Ի՞նչ է ֆրանսական իմբէրիալիզմը: Ի՞նչ է անգլո-Սիոնիստական իմբէրիալիզմը: Ի՞նչ է գերմանական և իտալական իմբէրիալիզմը:

Իմբէրիալիզմը իր ներկայ ձևով չի նմանիր բաժնի մը հարիւր տարի առաջուայ հին թալանի արշաւանքներուն, որոնք մասին կը խօսի պատմութիւնը: Ոչ ալ կը նմանի հոտիէական հին արշաւանքներուն կամ մօնկոլներու՝ Եւրոպայի և Մերձասոր Արևելքի վրայ կատարած ծանօթ արշաւանքներուն:

Իմբէրիալիզմը սոսկ սոսկաբանական առաքելութիւն մըն ալ չէ, ինչպէս հինին մէջ էր: Ժամանակին Եւրոպայէն մեծ թիւով վաճառականներ Հնդկաստան կամ Ամերիկա կ'երթային, այդ տեղի բնակիչներուն հուլունք կամ պերճանքի առարկաներ կը վաճառէին և

ֆոխարէնը, ոսկիով և թանկագին իրեղէններով բեռնուոր երկիր կը դառնային, հոն զանազ քարձք գիշերով ծախելու համար: Իմբէրիալիզմը, կարգ մը ճարտարարուեստական երկիրներու մօտ, իրենց շաւելիալ ազդանքները քշելու համար նոր շուկաներու ի նպաստ կատարուած փնտառաք մըն ալ չէ միայն:

Այս բոլորը չեն բնորոշեր նուաճումի այն ներկայ ձևը որ ծանօթ է «Իմբէրիալիզմ» անունով:

Ներկայ իմբէրիալիզմը՝ առիկա, չիբ գարգացման գոգաթնակէտին հասած կապիտալիզմն է, որ տիրող կը հանդիսանան մօնօրօյիստական ընկերութիւնները և ֆինանսական կապիտալը. որ գրամազուրկներու արտահանումը առաջնակարգ կարևորութիւն կ'ստանայ. որ սկսած է աշխարհի բաժանումը միջազգային կապիտալիստական ընկերութիւններու միջև. որ՝ աւարտած է երկրազուեղի բաժանումը կապիտալիստական ամենամեծ ակրութիւններու միջև» (Լէնին— իմբէրիալիզմ, վերջին է թափ կապիտալիզմը):

Արեւմտեւ, իմբէրիալիզմը կը բնորոշուի անով որ, Եւրոպայի և Ամերիկայի մէջ գոյութիւն առին կապիտալիստական մօնօրօյիստական մեծ ընկերութիւններ, որոնք տիրապետեցին Ամերիկայի և Եւրոպայի ժողովուրդներու անտեսական և քաղաքական ամբողջ կեանքին, ինչպէս նաև Ասիայ և Աֆրիկէի՝ այսինքն գաղութային ժողովուրդներու կարողութիւններուն: Լսեցէք թէ ի՞նչ կ'ըսէ Սթալին իմբէրիալիզմի Լէնինեան ուսմունքի մասին:

«Իմբէրիալիզմը ճարտարարուեստական երկիրներու մէջ, մօնօրօյիստ պանքիէր և գրամատէր ընկերութիւններու և հաստատութիւններու տիրապետութիւնն է:

Ի մբէրիայի զմը գրամագլուխներու արտահանումն գէղի նախանիւթի կեղրոնները: կատաղի և բարբառս պոյքար մըն է. այս կեղրոններուն ախրածալու համար, պոյքար մը աշխարհը վերաբաժանելու, որուն իրազորման համար յամառօրէն կ'աշխատին ֆինանսական իմբաւորումները և նոր պետութիւնները, որոնք Եսրեխն տակն տեղ կը փնտսեն իրենց համար: կը կուտին նախապէս անգլաւորուած հին ֆինանսական իմբաւորումներուն և աւելութիւններուն զէմ...

Ի մբէրիայի ստական գոնագոն իմբաւորումներու միջև մղուող այս կատաղի և բարբառս պոյքարին շատկանշական կողմը այն է որ, անիկա գուռ կը բանայ իմբէրիայի ստական նոր պատերազմներու, պատերազմներ՝ որոնց նպատակն է միշտ հոգեր գրաւել:

... Եւ մբէրիայի զմը անիկա գաղութային և արկար ու ենթարկուած երկիրներու միջինուստը բնակիչներուն անտեղի կեղեքումն ու անմարդկային ճշտումըն է: Այս շահագործումին և ճշտումին նպատակն է մեծամեծ շահեր կորզել, գերշահեր ապահովել (Սթալին - Լենինի զմի հարցեր):

Արեւմտեան ֆրանս. իմբէրիայի զմը խոշոր գրամատէրերու յամառօրէիս քնկերութիւններու ախրապետութիւնըն է Սուրբիոյ և Լիբանանի վրայ: Ասիկա չօչափելիօրէն կը տեսնենք Պէյրութի, Իսմասկուսի Լայիպի և մանաւանդ ձեղիբէի մէջ:

Մեղ շահագործող ֆրանսացի ֆինանսի, պանքի և քարիզի տէրերը նոյն ատեն կը շահագործեն նաև միջինուստը ֆրանսացի բանուորներ և զիւզացիներ, որոնք շարունակ կը պոյքարին ֆրանսական գրամատէր և պանքիէր շրջանակներուն զէմ, յետագիմական

այն սև ուժին զէմ, որ կ'ատէ մեր ազգային ազատագրական շարժումը և անոր զէմ այնպէս կը կուտի, ինչպէս կը կուտի Ֆրանսացի ժողովուրդի զէմ կրատական ժողովրդական շարժման զէմ:

Մենք արարներս և մեղի հետ ֆրանսացի բանուորները, զիւզացիութիւնը և միջին դասակարգի զուակները, որոնց կը կործանէ իմբէրիայի ստական կատաղի զմը, կը յարձակի անոնց իրաւունքներուն, աշխատանքի ժամերուն և օրավարձերուն վրայ, մենք միտսին կը պոյքարինք մէկ թշնամիի զէմ, այլ պարտաւորու ասկ և այլ միջոցներով: Այլ հասարակաց թշնամին իմբէրիայի զմն է: Ի՞նչ գիբք որ կը բանէ ֆրանսական իմբէրիայի զմը Սուրբիոյ հանդէպ, նոյն գիբք կը բանէ նաև անգլիական իմբէրիայի զմը Իրազի ժողովուրդին և անգլիացի բանուորներուն հանդէպ:

Պէտք է ուրեմն, արարները ոչ միայն իրար հետ միանան և համերաշխին, այլ և արարական ազգային շարժումը կապեն եւրպական ժողովրդային և մասնաւորապէս բանուորական շարժման հետ:

Իսկ այլք գոցել իմբէրիայի զմի բնոյթին և գոյութեան վրայ, խուսափիլ քննել անոր տեսական, բնակիչային և քաղաքական հիմունքները. յետոյ, ֆրանսական իմբէրիայի զմն փրկուելու համար իտական և գերմանական իմբէրիայի զմի օգնութեան գիմի, կը նշանակէ ժողովրդները և խաբել արարական լայն զանգուածները, կը նշանակէ ազգային շարժումը անջատել իր բնական դաշնակիցներէն, զայն վերածել գործիչի մը որ օգտադործուի իմբէրիայի ստական նուստող մէկ տէրութեան կողմէ ընդգէմ ուրիշի մը նուստողականութեան:

Ասիկա, ուզենք կամ չուզենք, գործնականորէն կը նշանակէ արարները վաճառել գերմանական կամ իտալական ֆաշիզմին:

Ասիկա հասկնալի է, մանաւանդ իմքէրիալիզմի ներկայ չըջնալին եւ ներկայ ձեւին մէջ, ուր ճկապիտայի ազգային զանազան ճակատները միեւնոյն չլիթա՝ թողկացուցիչ օղակներն են՝ դարձած՝ միջազգային իմքէրիալիզմի ճակատ անուճով, որուն պէտք է դիմազրուէ բոլոր երկիրներու յեղափոխական շարժման քնդհանուր ճակատը:

(Սթալին—Լէնինեան հարցեր):

ԱՆԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Ասոր համար է որ մենք, ամէն բանէ առաջ կը կատարենք մեր պարտականութիւնը հանդէպ արարականութեան, արարներու ազատութեան եւ անկախութեան, ցոյց տալով ազատութեան և անկախութեան ճամբան, որ հետեւեալն է.

Ա. — Իւրաքանչիւր արարական երկրի մէջ արարները համախմբել ազգ. միութեան մը մէջ:

Բ. — Ժողովրդային ղեմակրատական ազատութիւններու համար մղուած պայքարին մէջ պէտք է բոլոր արարական երկիրները իրարու օգնեն:

Գ. — Ամրացնել իրենց շարժման կապերը Եւրոպայի ժողովրդական և մասնաւորաբար բանուարական շարժման հետ:

Լսեցէք Սթալինի հետեւեալ խօսքը որ համառօտակիօրէն, իր մէջ կ'ամփոփէ պատմութեան փորձառութիւնները և ներկայ դարու ազատագրական շարժմանց գիտական ուսումնասիրութեան արդիւնքները:

«Յառաջագէժ երկիրներու բանուարական շարժման

չաճը և զազու թնորու ազգային ազատագրական շահը կը պահանջեն յեղափոխական շարժման այս երկու ձեւերուն մէկտեղումը միացեալ մէկ ճակատի մէջ, ընդդէմ միացած թշնամիի մը, որն է իմքէրիալիզմը:

«Բան որ զսակարգի յազմանակը յառաջագէժ երկիրներու մէջ, և զազու թնային ձնչուած ժողովրդներուն ազատագրումը իմքէրիալիզմի լուծէն, անկարելի է առանց յեղափոխական միացեալ ուժեղ ճակատի մը կազմութեան:» (Սթալին—ազգային հարցը):

Անոնք որ իրենք զիրենք արաք ազգայնականներ կը կոչեն և ղէժ են որ արարական ազգային ազատագրական շարժումը սմուր կապուի Ֆրանսայի, Անգլիոյ, Իտալիոյ, Գերմանիոյ, և ամբողջ Եւրոպայի բանուարական և ժողովրդային շարժման հետ. անմեք, ուզեն կամ չուզեն, գիտակցաբար կամ անգիտակցաբար կը ծառայեն իմքէրիալիզմի շահերուն և գործնականորէն ղէժ կ'երթան արարական երկիրներու ազատագրման:

Անոնք որ մեզի կը մեղադրեն ըսելով թէ մենք ձեռք կ'երկարենք Փարիզի բանուորներուն, կը գործակցինք Մօրիս Թորէզի և Կապրիէլ Բէլիի հետ դաշնադրի վաւերացման համար, իրենք իրենց սկնարկները կ'ուղղեն ղէպի Պէրլին և Հոսի, ղէպի Մուսօլինի և Հիթլէր, իրենց ձեռքերը կ'երկարեն մինչև իտալական և գերմանական հեղափոխարանները, ձեռք սեղմելու համար. . . ուս և այլ բաներու համար: Այդպիսիները կապ չունին արարականութեան հետ, անոնք զաւաճաններ և վարձուածներ են, պէտք է մեր ժողովուրդը թքնէ անոնց վրայ, այդ ստոր լրտեսներուն վրայ: Յաւալի է որ մեր երկրին մէջ չկայ ժողովրդական ճշմարիտ և ուժով կառավարութիւն մը, որ»

պէսզի գանձք զնէ հոն ուր արժանի են:

**ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

**ԱՐԱՅԱԿԱՆ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ՄԷՋ**

Արարական ազգային շարժման քննութիւնը կատարեալ և քաղժակողմանի ընելու համար, անհրաժեշտ է մասնացոյց ընել նաև ուրիշ յոյժ կարևոր կէտ մը: Ատիկա արարական երկիրներու մէջ ապրող ազգային փոքրամասնութեանց հարցն է:

Ազգային փոքրամասնութիւն բնելով քննականարար չեմ ուզեր հասկնալ կրօնական և դաւանական այն խմբաորումները որոնց մասին մեր մօտ շատ կը խօսին. մանաւանդ իմրէրիւիզմը և տեղական յետադիմութիւնը, որոնք դաւանական վէճերու արժարժուեմով կ'ուզեն մէկ հայրենիքի դաւաններ իրար դէմ լարել, երկրի մեծ կամ փոքր գործերուն միջամտել և չիտղուլ որ մենք մեր ազգային գերիշխանութիւնը վայելենք:

Հիմա մեր քննութեանը առարկան դաւանական այս խմբաորումները չեն: Առայժմ կը բաւականանք պահանջելով որ սահմանադրական ղէմօկրատական սրէնքները, որոնք կը խօսին մարդոց հաւատքի, դաւանանքի և խղճի ազատութեան մասին, ճշգորէն գործադրուին:

Ազգային փոքրամասնութիւն բնելով պէտք է հասկնանք, օրինակ Սուրբոյ և Լիբանանի հայերն ու քիւրտերը, իրազի քիւրտերը և պաղեստինի հրեաները:

Արարական հարցը կատարեալ և խաղաղ լուծում չունենար և ոչ ալ արարական ազգային շարժումը

յաջողութեամբ կ'ընթանայ զէպի մեր յիշած նպատակները, եթէ երբեք անիկա, արարական երկիրներու մէջ ապրող գանձազան ազգային խմբաորումներուն հանդէպ չի վարէ գիտականօրէն կշռուած, ղէմօկրատական ուղի գաղափարականութիւն:

Զարմանալի ոչինչ կայ, եթէ բանք թէ արարական իսկական քաղաքականութիւնը նոյնապէսակ վերարեմունք պէտք չէ ունենայ ամէնուն հանդէպ, որովհետև անոնք բոլորն ալ իրարմէ կը տարբերին իրենց վիճակով, ազգային նպատակով և դիրքով, Օրինակ Պաղեստինի մէջ պէտք է պայքարիլ սիւնիտական ներդազթիւն ղէմ, արգիլիլ հողերու վաճառումը, հաւատանիլ ղէմօկրատական բէմիմ մը որ Պաղեստինին տայ անգործութիւն և խաղազութիւն, արդարօրէն լուծէ արարներու և հրեաներու վէճը, ճանչնայ արարներու ազգային իրաւունքները իրենց պայկնական հողին և հայրենիքին վրայ, միւս կողմէ չնորհելով հրեաներուն իրենց իրաւունքները՝ որպէս կրկրի մէջ ապրող ազգային փոքրամասնութիւն:

Գալով Սուրբոյ և Լիբանանի մէջ ապրող հայերուն, անոնց պարագան մեծապէս կը տարբերի վերինէն ընդնակէս Իրազի քիւրտերուն պարագան կը տարբերի Սուրբոյ Հայերուն և Պաղեստինի Հրեաներուն պարագայէն:

Կարգ մը «արար ազգայնականներ», «գիւտնազէտներ» և նոյնիսկ «չէֆեր» կը փորձեն ուրանալ ոչ արար տարբերու գոյութիւնը արարական երկիրներու մէջ, Այս ուրացումը գրիւնք կը մղէ ըսելու, որ պէտք է գրկել ազգային փոքրամասնութիւնները ազգային ամէն իրաւունքէ և բոնի ուժով ստիպել գանձք ըր-

պէսզի դադրին իրենց ազգային մշակոյթէն, լեզուէն և: ձուլուին արաբ մեծամասնութեան մէջ:

Նման գիրք մը երբեք ճիշդ չէ և ոչ ալ համապատասխան արարական շահերուն: Նման գիրք մը գործնականին մէջ, միայն իմբելրիալիզմի շահերուն և նպատակներուն կրնայ ծառայել:

Նման գիրք մը պատճառ կ'ըլլայ որ ազգային փոքրամասնութիւնները, օրօրօցի մը նման ասորու-բերուին զանազան զէպրերէն և վերջին հաշուով պատգարծուին իմբելրիալիզմի կողմէ իր սիրապետութիւնը սմբացնելու համար, օգտագործուին նաև սոյն փոքրամասնութեանց յետադէմ դասակարգիւրուն կողմէ, որոնք կը փորձեն փոքրամասնութեանց զանգուածները արաբներուն զէմ լարել և զանոնք արաբական ազգային շարժման զէմ կոխի հանել:

Իսկական գէմօկրատիայի վրայ հիմնուած ճշմարիտ արարական ազգային շարժումը, կը պահանջէ ազգային փոքրամասնութեան ապ իրենց ազգային մշակոյթը, լեզուն և աւանդական յատաճղիմասէր հաստատութիւնները պահպանելու կարելիութիւններ, ինչպէս նաև արաբերէնի կողքին, իրենց մայրենի լեզուն գարգացնելու համար դպրոցներ և տեղումներ բանալու արտօնութիւն: Այն ատեն միայն այս փոքրամասնութիւններու ժողովուրդը կը կենայ արաբներու կողքին, կ'ապրի անոնց հետ սիրով և եղբայրաբար, վերջնականօրէն իր ճակատագիրը կը կապէ արաբական շարժման ճակատագրին հետ և կը դառնայ անոր օգտակար և դործուն մէկ մասնիկը: Իսկ ինչ կը վերաբերի զանոնք արաբներուն հետ ձուլելու հարցին, ասիկա իրենց գիտնալիք բանն է:

Առէք օրինակի համար Սուրիական ձեզիբէի քիւրտերու Անցեալի մէջ իմբելրիալիստները աշխատեցան զանոնք ազիտութեան և թշուառութեան մէջ պահել: Ասոնց գլխուն պաշտօնեալ կարգիցին այնպիսի մարդիկ, որոնք քիւրտ և ասորի զիւղացիները կուզողանլու համար գործակցեցան կարգ մը յետադէմ ազաներու հետ, արգիլեցին գիտութեան տարածումը, չբողոքեցին զպրոց մը ուր այս զիւղացիները սովբէին իրենց և արաբներու լեզուն, իրենց մշակոյթն ու արարական մշակոյթը: Հիմա իմբելրիալիստները կ'աշխատին օգտագործել իրենց ձեռքով ստեղծած այս կացութիւնը: Հաճօ ազան, Պահօի Ղարիմ և նրմանները կը զրդեն որ միայն, ձեզիբէի անկախութիւնը պահանջեն: Այսինքն պահանջեն որ ձեզիբէն Հաճօ Ազալի և նման յետադէմ ազաներու ձեռքին տակ սրպէսզի անոնք շարունակեն քիւրտ և ասորի զիւղացիներու կեղեքումն ու ազիտացումը:

Ինչ է մեր պարտականութիւնը այս կացութեան հանգէպ: Ինչ պէտք է ընենք վերցնելու համար իմբելրիալիստներու կապանքները և զինաթափելու համար ձեզիբէի աւաստեղի յետադիմական ազաները: Մեր պարտականութիւնն է պահանջել որ ձեզիբէի մէջ շատ մը զգրոցներ բացուին, քիւրտ և ասորի զիւղացիներու թշուառութիւնը սեղծացուի, ազաներու կեղեքման վերջ տրուի, սրպէսզի ձեզիբէի բանակիչները եղբայրաբար ապրին արաբներու հետ և այսպէսով չլստուի իմբելրիալիզմի փորձը, նուազ յետադէմ աւաստեղիներու ազդեցութիւնը, որոնք ժողովուրդի թշուառութիւնն ու ազիտութիւնը կ'օգտագործեն հայրենիքը միութիւնը քանդելու և զայն բանակելու համար:

ԻՆՉ Է ՎՊՈՅՐԱՐ ՀԱՄԱՅՆՍՎԱՐՈՒԹԻԱՆ ԴԷՄ՝  
ԿԱՐԳԱԽՅՈՒՆ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԻ

Ընկերներ.

Անա այս է արարական ազգային շարժումը. ա-  
սանք են իր կարևորագույն նպատակները և գտնանք  
իրագործելու միջոցները: Այս բոլորը բնիշուռ համար  
է որ արտաքին և ներքին յետադիմութիւնը կը կրա-  
տի մեզի դէմ: Անխիա կը կուտի մեզի դէմ, որովհե-  
տե մենք ճշմարտութեան և գիտութեան իտարն է որ  
կ'ըսենք. որովհետե մենք կ'ըսենք թէ արարական  
ազգային շարժումը արար ժողովուրդի շարժումն է և  
անոր պատանջները արար ժողովուրդի պատանջներն  
են: Արարական ազգային շարժումը իր ուժը կ'ստա-  
նայ արար ժողովուրդէն, իր կռանցն ու աշխուժու-  
թիւնը կ'ստանայ արարական իտանուածքէն և անոր  
ազնիւ, պատասար ու մարդասէր նկարագրէն: Կը  
ներշնչուի արարական պատմութիւնէն, այն փայլուն  
ժառանգութիւնէն զոր մեզի կտակած են արարներու  
յառաջագահ մտաւորականները, բանաստեղծները և  
փիլիսոփաները, որոնց իմաստութեամբ լի փայլուն է-  
ջները ազգորում են ժողովրդասիրութեամբ. էջեր՝ ուր  
կը դռներգուի ազատութեան, արգարութեան, եղբայ-  
րութեան և հասարակութեան սէրը, ինչպէս նաև յե-  
ղափոխութիւնը ընդդէմ դուլումի:

Բայց, աւատատէր յետագէ՛մ աշաներու գործա-  
կաններուն ազածը այս չէ: Անոնք կ'ուզեն որ արա-  
րական ազգային շարժումը իրենցմով ներկայացուի,  
որպէսզի անով շահագործեն ժողովուրդը, օգտագոր-  
ծեն անոր ազգային զգացումները և ի պատանջել հար-

կին գտնանք վաճառեն իմբէրիտիտաներուն: Անոնք  
կ'ուզեն որ արարական շարժումը ժողովրդային շըլ-  
լայ և ոչ ալ գիտականօրէն փաստուած: Կ'ուզեն որ  
ազգային զգացումները, հիթիէրական և մասօրինեան  
խեղկատակութիւնները կապիկոյ, ցնորական, այլան-  
գակ և տարամ բաներ մնան:

Անոնք կ'ուզեն միանձնան ներկայացուցիչը դա-  
նալ ազգին և ազգային շարժման և անկէ դուրս գցել  
միւս միլիոնաւոր արարները՝ բանուորները, գիղա-  
ցիները, մտաւորականները, արհեստաւորները և ա-  
ռեարականները, որոնք իրենց բազուկներով, ուղե-  
գով և սրտով ստեղծեցին այս ազգային փասայեղ մա-  
սանդութիւնը որ պարձանքն է բոլոր արարներուն:

Ասոր համար է որ կը փորձեն արարական ազգա-  
յին շարժումէն հեռացնել մեզ՝ արար կոմունիստներու:  
Այս բանին մէջ իրենց մեծապէս կ'օշոյնեն և կ'աջակ-  
ցին Թրանսայի իմբէրիտիտաները, անգլիական լրտե-  
սական շրջանակները, եւրոպական և գերմանական  
հիւլաառասարանները: Յետադիմականները իրենց դէմ-  
քըն ու նպատակները ծածկելու համար մեր կուսակ-  
ցութիւնը կ'ամբաստանեն, զանազան յերիւրանքներ  
կը հիւսնն մեր սրբազան սկզբունքին և նպատակին  
վրայ. նպատակ մը՝ որուն իրագործման համար դա-  
րեր ներազեցին արարական լաւագոյն մտքերը:

Չյաջողեցան մեզ ներկայացնել որպէս կրօնքի և  
հաստքի թշնամիներ: Ամէն մարդ սեսու թէ, մեր  
ծրողիբը կը ճանչնայ և կը յարդէ մարդոց խզծի և  
պաշտամունքի ազատութիւնը: Ի՞նչ այն միակ երկիրը  
ուր կը տիրեն բանուորներն ու գիւղացիները, որ  
կ'իշխէ սոցիալիզմը, հան կը յարգուին բնակիչներուն

կրօնական ազատութիւնները և արէ՛ց ի ս սահմանա-  
դրութեան ուժով կը պաշտպանխան անոնց կրօնական  
հաստատութիւններն ու պոթմաներն էր :

Չյաջողեցան մեզ ներկայացնել որպէս ընտանիքի  
թշնամիներ, դայն քանդողներ, կնոջ համայնացման  
կողմնակիցներ : Ամէն մարդ այ տեսաւ թէ մեր հետա-  
պնդած նպատակի իրագործումով միայն արարակա  
ընտանիքը պիտի ծաղկի, ըլլայ պատաւաւոր և հշմա-  
րիա քնտանիք, ուր պիտի սիրէ փոխադարձ սէրն ու  
յարգանքը քնտանիքի անդամներուն մէջ, ուր արար  
կինը պիտի դառնայ դործօն ու յարգուած տարր մը  
արարական հասարակութեան մէջ, ինչպիսին է Սոր-  
հրդային կինը, Սորն. Սոց. Մովսէտ. Հանրապետու-  
թիւններու մէջ :

Յետադիմականները չյաջողելէ վերջ ըստոր այս  
գրպարտութիւններուն մէջ, հիմա ձեռք առին նոր  
սուտեր մեզ դէմ : Անոնք կ'ըսեն թէ, մինք՝ արաշ  
կոմունիստներս, «միջազգայնականներ» ենք և հետե-  
ւաբար դորձ չունինք արարական ազգային շարժման  
հետ :

**ՄԻՋԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ**

Միջազգայնականներ... Այս՝ մենք միջազգայնա-  
կաններ ենք, սակայն հշմարիտ միջազգայնականներ .  
«Քիչ միջազգայնականութիւնը մարդը կը հետացնէ իր  
հայրենիքէն, սակայն շատ միջազգայնականութիւնը  
մարդը կը մտնեցնէ իր հայրենիքին» (Ժօրէն) : Մեր  
մտա մեծ շարժով միջազգայնականութիւն կայ և ճիշդ  
այս բանին համար է որ ամենէն աստղ մենք կը հը-  
պարտանանք մեր ազգութեամբ, կը սիրենք մեր հայ-

րենիքը և դիւր գեղեկ կը պահպարինք ժողո-  
վարդին սգաւորութեանը և հոցին համար... այս բանը  
չի հասկցողը, կը նշանակէ թէ բան չի հասկնար  
Մարքս-Լէնինեան սկզբունքներէն :

Ինչ է միջազգայնականութիւնը : Անիկա այն քա-  
կզբունքն է որ կ'ըսէ թէ ըստը ազգերը բազարձա-  
կապէս հաստատ են իրենց իրաւունքներուն մէջ . ա-  
մէն ազգ իրաւունք ունի սգաւորէն ինքնարայտելու,  
անջատուելու սրբիչ մը և մինչև իսկ անկասա աչքու-  
թիւն դառնալու : Ամէն ազգ իրաւունք ունի իր գիտ-  
ցած ձեւով անօրինելու իր գործերը, դաւանելու այս  
կամ այն սկզբունքը, ասանց որ սրբիչ մը իրաւունք  
ունենայ իր գործերուն միջամտելու կամ զինք ստի-  
պելու որ սշապէս կամ նապէս շարժի :

Տեսէք թէ ինչ կ'ըսէ Աթալին սովիէթական սան-  
ժանազրութեան մասին : Անիկա կ'ըսէ որ այդ սան-  
ժանազրութիւնը միջազգային է և կը բացատրէ մի-  
ջազգային բառին նշանակելութիւնը :

«Մ. Ա. Ա. Լ. ի նոր սահմանադրութիւնը, ընդհա-  
կասակը, խորապէս միջազգային է : Անիկա հիմնուած  
է այն սկզբունքին վրայ որ կ'ընդունի թէ ըստը ազ-  
գերը և ցեղերը հաստատ իրաւունքներ ունին : Գոյնի  
և լեզուի տարբերութիւնը, մշակութային կամ պե-  
տական գարգացման աստիճանը, ինչպիսի նաև ազգե-  
բու և ցեղերու մի՞նչ եղած սարքերու թիւնները պատ-  
ճատ մը չեն կրնար բլայ որ ազգերը հաստատ իրա-  
ւունքներ չունենան : Սորհրդային սահմանադրութիւնը  
հիմնուած է այն սկզբունքին վրայ որ ըստը ազգերն  
ու ցեղերը՝ ասանց հաշուի առնելու անոնց անցեալ  
կամ ներկայ վիճակը, ուժը կամ ակարութիւնը իրա-

ուռնք ունին վայելիլու նոյն հասար իրաւունքները, հասարակական կեանքի բոլոր մարդերուն մէջ՝ անտեսական, ընկերային, պետական և մշակութային (էսթետիկ) — ճառ խորհրդային սահմանադրութեան մասին)։

Արեւմտեան, միջազգային զգացումները չեն հակասեր ազգային ճշմարիտ զգացումները։

Կարող ենք անվարան ըսել որ ազգային հարցին վերջնական լուծումը դիւրացնող և արտաքին ամէն գտանդ վերացնող, ազգային ամենատեւեղ և հիմնաւորում զգացում կը հանդիսանան այն ազգային զգացումները որոնք անողորմորէն և միշտ և վերջ կը պայտապանեն, ազգի մը անկախութեան և ազատութեան իրաւունքները, և ուրիշ ազգերու հանդէպ անանական թշնամութիւն չեն կրեր իրենց մէջ։ Ճշմարտապէս ազգային են այն զգացումները որոնք սողորում են ազգի մը բարգաւաճման և ազատագրութեան անկեղծ և ուժով հաւատարմից և չեն ժխտեր նաև ուրիշ ազգի մը բարգաւաճելու և ազատագրուելու իրաւունքը։

Մենք Մարքսիստներ ենք։ Մարքսիստ ըլլալնուս համար է որ մեր ազգային գիտակցութիւնն ու զգացումները իրենց կատարելութեան գաղաթնակէտին հասած են։ Մարքսն էր ըսողը՝ թէ կեանքը և ազգրուստի պայմաններն են, որ կ'որոշեն գիտակցութիւնը։ Ի՛նչ պէտք է հասկնալ կեանքը և ազգրուստի պայմաններ ըսելով։ Մարքսը մը կեանքը ամէն բանէ առաջ ազգային կեանք մըն է՝ իր հայրենիքին և ազգին ծոցին մէջ ապրուած կեանք մը։ Անիկա բնութեան և արտագրութեան զործիքներուն հետ իր առաջին չիումը կը կատարէ այն հողին միջոցաւ, որուն

վրայ ինք կ'ապրի։ Իր առաջին յարաբերած մարդիկը կը հանդիսանան իր ազգին զաւակները։ Իր ֆիզիքական և մտային յօրինումը կը կազմուին այն պայմաններուն մէջ, որոնք ծնունդ են իր սպրած երկրի անտեսական և ընկերային կեանքի պատմութեան արեւաշնորհներուն։

Մարքսիստական գոտարակութիւնն է որ մեզի լաւագոյնս կը ստովեցնէ մեր ազգային մասնայատկութիւնները։ մեզ կը դարձնէ մեր ազգային շահերը լաւագոյնս հասկնողներ։ Մեր հայրենիքի և ժողովուրդի շահերուն խոր գիտակցութիւնն է որ մեզ կը դարձնէ երկրի անկախութեան, ազատութեան, բարգաւաճման և անոր հարստարարութեան ու երկրագործական յեղաշրջման համար պայքարողներուն յառաջապահը։ Մեր հայրենիքի և ժողովուրդի շահերուն խոր գիտակցութիւնն է որ մեզ կը մղէ սեղմելու ձեռքերը մարդկային այն միջոցառումներուն, որոնք ամէն տեղ, մեզի պէս կը կոտին, ազատագրական ամէն շարժման, ժողովրդական ամէն կամքի թշնամի՝ դրամի արքաներուն դէմ։

ՅԱՆՇԻՉՄԸ Կ'ՈՒԶԷ ԶՆՁԵՆ ԱԶԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Անոնք որ միջազգայնականութիւն ըսելով ազգերու չքացում և քնջում կը հասկնան, անոնք մարքսիզմի թշնամիներ են, մարքսիստական ճշմարիտ ըսկզբունքները աղաւաղողներ, ֆաշիզմի սպասարկուներ են։ Ֆաշիզմի ուզածն ալ արդէն այդպիսի ճմիջազգայնականութիւնն մըն է։ Ֆաշիզմը կը ժխտէ ազգերու գոյութեան իրաւունքը։ Անիկա կ'աշխատի, գերմանական, իտալական, ֆրանսական կամ անգլիական իմքէրիալիստներու պղտիկ խմբակի մը տիրապետութեան

ենթարկել աշխարհի միւս բոլոր ազգութիւնները միաշիգմը կ'աշխատի, ջնջել ամբողջ պետութիւններ և ժողովուրդներ, ստրկացնել բոլոր ազգերը, ինչպէս այդ, ցոյց կուտան Մուսօլինիի և Հիթլէրի զործերը Սպանիոյ մէջ, Ճափոն ֆաշիստ զինուորականներունը Չինաստանի մէջ, անգլո-սիոնիստական իմբէրիալիզմի զործերը Պաղեստինի մէջ, Մուսօլինիի զործերը Ղարաթարապուլուսի մէջ: Փաշիզմը կ'ուզէ տիրել համայն աշխարհին: Գերմանական ֆաշիզմը օրինակ, որ արաբները ժարդկային Վերդ աստիճանին վրայ կը գնէ, «Արաբներէն վերջ ամենավարնոց ժողովուրդը հրեաներն են» (Հիթլէր—Իմ պայքարը), կ'ուզէ ըռնութեամբ վերցնել ազգային տարբերութիւնները, կ'ուզէ աշխարհը «միացնել» մէկ իշխանութեան տակ՝ արիական ցեղի իշխանութեան տակ, այսինքն, աշխարհի գլխուն արիւնի, կրակի, երկաթի և ոճիրի տիրապետութիւն մը հաստատել:

Բայց մենք, կոմունիստներս ամէն տեղ ճշմարիտ միջազգայնականներ և ժարդկայնականներ ենք: Մենք չենք ուզեր ազգութիւնները ջնջել: Մենք կ'ուզենք ազգերու ձնուժը ջնջել: Մենք կողմնակից ենք ազգերու անկախութեան, բարդաւածման, միութեան և փոխադարձ համադորձակցութեան: Մենք միշտ ըսած ենք որ ազգերու համակեցումը պէտք է իրենց անկախ կամքով ըլլայ: Թէ այդ միացումէն առաջ, նախ ամէն ազգ պէտք է իրաւունք ունենայ ազատօրէն անջատուելու, կատարելապէս անկախ տէրութիւն դառնալու:

Այս մասին լսենք Սթալինը:

«Ժողովուրդներու ազատ միութիւնը իրականացը-

նելու համար պէտք է որ նախ գաղութները անջատուին «միացուել» և «ամբողջ» իմբէրիալիզմէն և վերածուին անկախ տէրութիւններու:

«Այս միութիւնը կարելի է իրականացնել միայն ժողովուրդներու անկաշկանդ կամքով, փոխադարձ վստահութեան և եզրայթական յարաբերութիւններու հիման վրայ»: (Սթալին—Ազգային հարցը):

Մենք, մեր անկախութիւնը ձեռք ձգելու և ֆաշական նոր նուաճման մը դէմ պատասպարուելու համար, ներկայիս եզրայթարար կը զործակցինք ֆրանսացի բանուորներուն՝ ֆրանսական իմբէրիալիզմի մեծաորէնուն դէմ մղած պայքարին: Անշուշտ, չենք ուշանար ֆրանսացի ժողովուրդի ինքնիշխան դառնալու իրաւունքը, բայց կը մերժենք և կը կռուինք ֆրանսացի տիրող դասակարգի տնտրժականներուն և իշխանութեան դէմ: Անկախութեան համար պայքարելով, մեր ոչ սյուբուայ և ոչ այ վաղուայ նպատակն է իմբէրիալիստականօրէն վերաբերիլ այս կամ այն ազգի և ժողովուրդի հետ: Մենք մեր ամբողջ սրտով ու ուժով կը համակրինք, կողք կուտանք այն ամէն ազգին որ մեզի պէս կը պայքարի իր անկախութեան և ազատութեան համար: Մենք Սպանիացի ժողովուրդի կողքին ենք, Մուսօլինիի և Հիթլէրի բանակներուն դէմ մղած անոր ազգային պայքարին մէջ: Կը համակրինք, Ճափոնական թալանիչ բանակներուն դէմ կուրծք առող չինացի ժողովուրդին, ինչպէս կը համակրինք Պաղեստինի մեր արաբ եզրայթներուն, որովհետեւ արաբական Պաղեստինի թշնամիները՝ Չէմպրիէյներն ու Տալատիէն, զաշնակիցն ու զործակիցն են

Հիթիբին ու Մուսուլիմիին, որոնք կը յօշոտեն Սպասեփան:

Սասնք էին որ Միւնիխի մէջ ողջագուրուեցան և համաձայնեցան Ձէրսուրդաքիոյ յօշոտման և բաժանման համար:

**ԱՐԱՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԻԱՑՈՒՄԵՆԵՐԸ**

**ԿԱՏԱՐԵԼԱՊԷՍ ՄԱՐԴՆԱՅԻՆ ԵՆ**

Մեր ազգային զգացումները ճիշդ են և հիմնաւորուած, որովհետեւ անոնք մեզի ցոյց կուտան բարձր իրաւունք մը և ուժով ապագայ մը, որ կապուած է համայն մարդկութեան ապագային: Մեր գիտական հասկացողութիւնը մեզի ցոյց կուտայ այն պարզ ճշմարտութիւնը, թէ ազգ մը այն տանն կատարեալ է, երբ լիովին իրազորւած է իր ազգային միութիւնը: Ազգի մը միութիւնը ըսելով պէտք է հասկնալ անոր աշխարհագրական—հոլային, վարչական—ֆինանսական, մայրին—մարդկային միասնականութիւնը: Այս ստորոգելիներու միատեղումը միայն ազգ մը կը գործնէ կատարեալ, անոր կուտայ ամուր պատուանդան, անոր մասնաբաժանութիւնները և բարեջրջումը կը կը կատարելագործէ, զայն կը գործնէ մարդկային մեծ ամբողջութեան մէկ կենդանի և գործօն սասնիկը:

Արաբները անձամբ չեն մարդկային այս գաղափարին, այլ խորթ են մարդը անբանացնող անասնական թթու ազդամուտական զազափարին: Տեսէք թէ ի՞նչ կ'ըսէ Մուհամմէտ Իպն Ապտալլան:

«Արաբը Պարսիկէն տարբերողը միայն իր բարեպաշտութիւնն է»:

Իսկէք նաև արաբական պատմութեան փառ-

քըն ու պարձանքը եղող մեծ գիտուն և փելիսոփայ Մըքըովին:

«Աշխարհի մէջ գոյութիւն ունեցող բաներէն աւանագատուաւորը մարդն է»:

Միթէ՞ տակա չի յիշեցներ Սթայինի խօսքը, որ կ'ըսէ. «Աշխարհի ամենաթանկագին կապիտալը (գըրամագլուխ) մարդն է»:

Մեր՝ արաբ կոմունիստներու արաբական զգացումները զէմ են ամէն տեսակ բռնութեան և հետեւաբար սիրով համակուած են զէպի ազատութիւնը և մարդկայնական զազափարները: Այսպէս կը թելադրէ մեզ, մեր գիտական ճիշդ մտածողութիւնը, մեր Մարքսիստական—լէնինեան դատողութիւնը, մեր արաբական պատմութիւնը:

**ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐՔՈՒՄԸ ԵՒ ԴԱՍԿԱՐԳԱՅԻՆ**

**ՊԱՅՔԱՐԸ**

Յետադիմութիւնը կ'ըսէ թէ մենք կոմունիստները կ'ուզենք արաբական հասարակութեան մէջ զգասկարգեր ստեղծել, արաբական ազգային շարժան շահերու միասնականութիւնը խանգարող զգասկարգերու պայքար ստեղծել: Դժբաղդաբար կարգ մը երիտասարդներ յաճախ կը հաւատան այս բաներուն:

Դասակարգերը մենք չէ որ ստեղծեցինք: Արաբ բռնութիւններն ու դիւզադիւնները կային, մեզմէ չառուաջ: Կար նաև դասակարգային հոգեբանութիւնը, որ արդիւնքն է կեանքի պայմաններուն: Արաբ բանորը երբ կը տեսնէ թէ իր օրավարձը կը ցածնայ և ինք ձերութեան պարագային անգործութեան և անօթութեան պիտի դատապարտուի, անմիջապէս կ'ըմբռնէ թէ իրեն նման ուրիշներ ալ կան, թէ իրենք բոլորը սիտեղ կը կազմեն զասակարգ մը, որ ունի նոյն տե-

սակ շահեր և պայքարի մէջ կը հետապնդէ նոյն նը-  
պատակները :

Նոյնն է պարադան արաբ գիւղացիներուն համար :  
Ուրիմն, զսակարգերը զոյւթիւն ունին, ինչպէս  
նաև դասակարգային զգացումները : Անոնք ոչ մէկ  
կուսակցութեան գործն են, այլ կեանքի պայմաննե-  
րու հետեւանքը :

Արաբ բանուորներու և գիւղացիներու դասակար-  
գային զգացումները երբեք հակասութեան մէջ չեն  
ազգային զգացումներուն հետ : Ընդհակառակը, արաբ  
բանուորներն ու գիւղացիները կ'զգան թէ իրենք ա-  
րաբական դասակարգի մը զուակներն են, կը կազմեն  
արաբ ազգի մեծամասնութիւնը, թէ իրենց շահերն ու  
ապագան կախում ունի արաբական հայրենիքի վերա-  
կանդնումէն : Անոնք կը տեսնեն թէ իրենք, շահու, նը-  
պատակի և զգացումի տեսակէտով միաձոյլամբողջու-  
թիւն մը կը կազմեն, ընդդէմ օտար իմբէրիտայիցիին,  
ինչպէս նաև արաբ յետադիմական փոքրամասնութեան,  
որ ինքզինք վաճառած է օտարին և միշտ իր շահը,  
իր արբապետութիւնը և ատանձնաշնորհումները կը  
գերազանէ արաբական հայրենիքի և արաբ ազգի շա-  
հերէն :

Կոմունիստներուս ուղածը արաբ ազգի միութիւ-  
նըն է, ընդդէմ իմբէրիտայիտական օտար բռնաւոր-  
ներու և յետադիմական այն խմբակին, որ գուրս է  
հլած արաբ ազգէն :

Բոլոր մեր առաջարկած միջոցներուն և պայքա-  
րին նպատակն է ստեղծել այս միութիւնը. օրինակ,  
կը պահանջենք աշխատանքի օրէնսդրութեան հաստա-  
տումը : Որովհետեւ զիտենք թէ ստիկա պիտի գիւ-

րացնէ տեղացի բանուորներու և տեղացի գործատե-  
րերու յարաբերութեանց կարգաւորումը : Այսինքն,  
պիտի ստեղծէ գործաւորին և գործատիրոջ միջև մի-  
ութեան անհրաժեշտ պայմաններ՝ ծառայելու համար  
ազգային ճարտարարուեստին և պայքարելու համար  
օտար կապիտալի տիրապետութեան դէմ : Օտար իմ-  
բէրիտայիցի մը և տեղական յետադիմութիւնը ճնշում  
կը բանեցնեն արաբական կառավարութիւններուն վրայ  
արդիւնելու համար այս օրէնսդրութեան հաստատումը :  
Անոնք կ'աշխատին ուժերը գրուելի և չթողուլ որ ազ-  
գային միութիւնը իրականանայ :

Նոյն մտայնումը ունինք նաև արաբ գիւղացիին  
հանդէպ : Կ'ուզենք որ անիկա փրկուի յետադէմ աւա-  
տապետերու և վաշխատուներու ձեռքէն. ազատի հի-  
ւանդութիւններէ և ազիտութենէ, զարգանայ՝ որպէս-  
զի երկրագործական արտադրութիւնը բարձրանայ,  
գիւղացիին գնողական կարողութիւնը աճի, նպաստէ  
ներքին շուկայի և ազգային ճարտարարուեստի աշ-  
խուժացման : Որպէսզի, նոյն առիտն, այդ հիման վրայ  
արաբ գիւղացին կարենայ նպաստել արաբ ազգի մի-  
ութեան գործին :

Սակայն, յետադէմ աւատատէրերը, վաշխատու-  
ները, և անոնց հետ իմբէրիտայիցի բանուորները  
չեն ուզեր այս բոլորը : Որովհետեւ անոնք ոչ  
թէ կ'ուզեն գիւղացիին հետ միանալ, այլ զայն  
հողուպետի, կեղեքելի, ազիտացնելի, հող չէ թէ  
այդ բանը ազգին ուժերը կը բաժանէ, երկիրը յե-  
տաւիտացութեան և սպիտութեան կը մատնէ :

Ընդ զգուսակարգային պայքարի ստեղծիչ ան-  
ուանողներու ամբաստանութենէն, կարելի է եզրա-

կացնել, թէ կայ աւտատիրական յետադիմական մը-  
տայնութեան տէր փոքր իմբակ մը, որ կ'ուզէ, ամէն  
քանէ առաջ, պահպանել իր տիրապետութիւնն ու  
մենաշնորհները, որ կը զերագասէ իր շահերը հայրե-  
նիքի՝ շահերէն, որ կ'ուզէ ամբողջ ազգը իրեն են-  
թարկել: Անիկա կ'ուրանայ արար բանուորներու  
զիւզացիներու գոյութիւնը, կուրանայ անոնց պահանջ-  
ները և կը նախընտրէ ենթարկուիլ օտար իմբէրիա-  
լիզմին, քան թէ զօրծակցիլ ժողովուրդին նեա, քանի  
որ նման զօրծակցութիւն մը զինք պիտի հարկազրէ  
մասամբ մը հրաժարիլ իր մենաշնորհներէն:

Անա այս յետադիմական փոքրամասնութիւնն է  
որ կը հրահրէ դասակարգային պայքարը: Անիկա է որ  
կ'արդիլէ արտրական ազգի միութիւնը: Անիկա ազ-  
գէն զուրս ելած փոքրամասնութիւնն է՝ ընէ է որ կը  
գուսձանէ արարական հարցին:

ԱՐԱՐ ԱԶԳ. ՇԱՐԺՈՒԲԸ ԵՒ ԱՐԱՐԱԿԱՆ

ՄԻՈՒԹԻՒՆԸ

Կ'ըսեն թէ մենք Մոսկուայէն կ'ստանանք մեր  
հրահանգները: Անիկա ըսողները կամ սախասներ են  
կամ իտարուածներ:

Լսեցէք թէ ինչ կ'ըսէ Սթալին՝ 1927ին ամերիկա-  
եան բանուորական պատուիրակութեան մը հետ խօ-  
սած միջոցին:

Քնացարձակապէս սխալ է այն աստիճանութիւնը,  
թէ ամերիկացի կոմունիստները կ'աշխատին՝ համա-  
ձայն Շուրսէն եկած հրահանգներու, ընդդէմ իրենց  
համազումին, կամքին և հակառակ կացութեան պա-  
հանջին: Եթէ որեւէ սեղ կան ազգպիտի կոմունիստներ,

անոնք ո'չ մէկ արժէք ունին: Կոմունիստները  
ամենէն աւելի այն խիզախ, յառաջագէժ մարդիկն են,  
որոնք կը պայքարին թշնամիներու անհաւապէս մեծ  
քանակի մը դէմ: Կոմունիստները կը բնորոշուին և  
կ'արժէքաւորուին այն բանով որ, անոնք գիտեն թէ  
ինչպէս պէտք է պաշտպանեն իրենց համազումը: Աւ-  
րեմն զօրմանայի է լսել Ֆարգիկ՝ ըսող թէ Ամերիկա-  
ցի կոմունիստները զազափարազուրկ մարդիկ են, ան-  
կարող բան մը ընելու՝ առանց դուրսի հրահանգե-  
րուն: Գան նաև մարդիկ որոնք կը խորհին թէ Մոս-  
կուայ նստող կոմունիստական միջազգայինի անգամնե-  
րուն զօրծն ու բանն է իւրաքանչիւր երկրի համար  
հրամանագրեր գրելով զրազիլ: Քանի որ կոմունիստ  
միջազգայինի անդամ հատուածներու թիւը 60 է. ալ  
երեւակայեցէք թէ ի՞նչ պիտի ըլլայ կոմիւնաէրնի ան-  
գամներուն զիճակը, որոնք քուն և կերակուր մէկդի  
ձկած, զիշեր ցերեկ պիտի աշխատին բոլորին հրահանգ-  
ներ հասցնել: Պատուիրակները կը խնդան» (Սթալին-  
լէնինիզմի հարցեր):

Անիկա լաւ պատասխան մըն է այն կարգ մը ամերի-  
կացիներուն որոնք, իրենց հակակոմունիստական պայ-  
քարը արդարացնելու համար կ'ըսեն թէ կոմունիստ-  
ները Մոսկուայէն կ'ստանան իրենց հրամանները:

Անիկա կատարելապէս ճիշդ պատասխան մըն է  
նաև Սուբոյ, Լիբանանի և մնացեալ արարական եր-  
կիրներու կարգ մը քարար ազգայնականներուն, որոնք  
կը մեղադրեն մեզ նաև այն բանով որ Պորձ. Միու-  
թիւնը կը սիրենք: Մեզի կը հարցնեն թէ, եթէ Խ.  
Միութեան և Սուբոյ շահերը հակամարտութեան մէջ  
մտնեն մենք կոմունիստներս ո՞ր կողմը կը բռնենք:

Քիչ մը յատակատես մէկը պիտի հասկնայ թէ որ-  
քան ազատ հարցում մըն է սաւ կարօ՞ղ է պատանհի  
որ Սորձ. Միութեանն և Սուրբոյ Քիչն հակամարտու-  
թիւններ ըլլան. . . ո՛չ Մեզի պէս իր անկախութեան  
համար պայքարող ազգ մը կարօղ է շահերու հակա-  
մարտութիւններ ունենայ միայն իմքէրիախտ. աէրու-  
թիւններու կամ իմքէրիախտ ըլլալու քնդունակ աէ-  
րութիւններու հետ, բայց ոչ Ս. Միութեանն հետ, քա-  
նի որ Ս. Միութեանը իմքէրիախտական աէրութիւն  
չէ և ոչ ալ կը նմանի անոր: Հոն չի կայ կապիտա-  
լիտ աիրող գառակարգ: Այսպիսի գառակարգի կան  
միայն Յրանապի, Անգլիոյ, Գերմանիոյ, Իտալիոյ և  
այլ նման երկրներու մէջ: Ասոնք միշտ զողութներ  
կը փնտռեն, ասոր համար իրարու հետ կը մրցին,  
ասոր համար պատերազմներ կը յառաջացնեն: Մեծ  
պանքիէրներէ, ֆինանսատէրերէ և ծանր ճարտա-  
բարուեստի արքաներէ կազմուած, կեղծքողներու այս  
գառակարգին վերջ է առած Սորձ. ժողովուրդը:

Ս. Միութեանն մէջ իշխանութեան զուխ գանձ-  
ւողները բաժնուորներն ու գիւղացիներն են, և ոչ թէ  
կապիտալիստները, պանքիէրները և մծնորոխտական  
ընկերութիւնները, որոնց հետքն իսկ չէ մնացած սո-  
ցիալիզմի երկրին մէջ:

Ս. Միութեանը իր իսկութեան մէջ թշնամի է  
իմքէրիախտի: Բոլոր իմքէրիախտները կը փորձեն  
վերջ առլ անոր գոյութեան: Միւնիթի գաւազրութե-  
նէն վերջ, Չեմպրէյն, Տալատիէ, Հիթլէր և Մուս-  
թիւի փորձեցին իմքէրիախտական ճակատ կազմել Ս.  
Միութեանն դէմ: Բայց չի յաջողեցան, որովհետեւ Ֆր-  
րանսացի և անգլիացի ժողովուրդները դէմ էին Տա-

լատիէ — Պոնէ. Չեմպրէյն քաղաքականութեան: Որով-  
հետեւ, աշխարհի միլիանաւոր բանուորական զանգուած-  
ները և զաղութային ժողովուրդները կը համակրէին  
Ս. Միութեանն:

Չունք պիտի թէ ինչպէս պէտք է որակել այն-  
պիսի մարդիկ, որոնք Ս. Միութեանն վրայ կը յար-  
ձակին, նոյն ատեն երկարաչունչ յողուածներ նախ-  
ընդ Մուսոյիսիի և Հիթլէրի քանձութեանն մասին:  
Այս բանը քննողները կարճատես, ազեա թէ ազգային  
զգացումէ զուրկ պէտք է նկատել:

Ասոնք փառք կուտան Մուսոյիսիին, որ Ղարպ Թա-  
րապուրուք Իտալական հոգամասի մը վերածեց և անոր  
մէկ միլիոնէ աւելի քնակչութեան թիւը կէս միլիոնի  
իջեցուց:

Ասոնք կը փառաբանեն Մուսոյիսիին, երբ անդին  
հարիւր հազարներով արար և իսլամ նահատակներու  
արիւնք դեռ թաց է Պարսիայի անապատին մէջ: Թ-  
մար մուխթարի զերեզմանը պես կը շարունակէ արար-  
ներուն և իսլամներուն համար հանգիստանալ, ֆաշիս-  
տական իմքէրիախտի և անոր բարձրաստիւթիւններու  
դէմ մղուած պայքարի կենդանի յիշատակ մը:

Ասոնք փառք կուտան Հիթլէրին, որ արարները  
կը զիտեղէ այն ժողովուրդներու կարգին, որոնք իրա-  
ւունք չունին ինքնիշխան գաւազրու: Անիկա, իր ճիմ  
պայքարը՝ զրքին մէջ կըսէ. արարներէն վերջ ամէնա-  
ցածերը հրեաներն են:

Փառք կուտան Նիթլէրին, Մուսոյիսիին և կը զոչեն  
«Պէոյին և Հումը» կ'ուղենք. Մակուան, ո՛չ Միւնչեո,  
Ս. միութեանը այն երկիրն է ուր եզրայրարար միասին  
կ'ուղարին տասնեակներով ազատ և անկախ ազգեր:

Հսկանմբերեան սոցիալիստական յեղափոխութիւնը Միջին Ասիոյ մէջ ազատագրեց 30 միլիոնի մօտ իսլամներ, որոնք սուս Զարական իմբէրիալիզմի կողմէ «չունենք» կը կոչուէին, և որոնց մարմինները Զարական ատրճանակներու և զէնքերու համար փորձագետին կը ծառայէին: Անոնք հիմա, ազաւ, անկախ և ճարտարարուեստականօրէն յառաջադէմ պետութիւն մը կազմած են:

Վերջ է գտած ազիտութիւնն ու անգրագիտութիւնը: Հոն հիմա կը տիրէ գիտութիւնը, լոյսը: Դաշատեղը կը հերկուին արակատրճերով: Հոն հիմա սանցածուած են ազգային ազատ հանրապետութիւններ, ինչպիսիք են Ազգէքիստանի, թաթարիստանի, կաշախիստանի, Տաղստանի, Կերզաստանի հանրապետութիւնները, որոնց իրաքանչիւրը ունի իր ատանձին կառավարութիւնը, բանակը, լեզուն, մշակոյթը, քանաստեղծները, երկրաչափները և անոնցմէ իւրաքանչիւրը կը վայելէ կրթութիւն և հաւատքի քաղաքական ազատութիւն և ունի իր ազօթատեղիները սովորոյթն ու ասանցութիւնները:

Ինչպէս բազմաանկ ասիկա այն քաղաքականութեան հետ, որ կ'ուզէ ջնջել արաբական լեզուն, վերացնել ազգութիւնը, փճացնել արտրները Գարպ թարապուսի մէջ: Ինչպէս բազմաանկ ասիկա Հիթլերին այն իսուքին հետ, որուն համաձայն արաբներէն վերջ ամենագծուած ժողովուրդը հրեաներն են:

Մենք կը սիրենք Աորհ. Միութիւնը, կը յարգենք զայն՝ օտար իմբէրիալիզմին դէմ մեր ժողովուրդայրութիւն մէջ, անկախութեան և ազատութեան համար մեր թափած ցանքերուն մէջ և մեր արաբական ազգային

լիակատար զարթնումի զործին մէջ, մենք Ա. Միութիւնը կը նկատենք մեր ամենաուժեղ զաշնակիցը:

Մենք Ա.Մ.Ս. հանրապետութիւններու մէջ կը տեսնենք, ազգային ազատութեան և ազգերու կամաւոր միութեան բարձրագոյն օրինակը: Ազգերու համագործակցութիւն մը յանուն լոյսի, յառաջգիտութեան և իրազգութեան:

Մենք կը զոչենք, կեցցէ՛ արաբական ազգը: Կեցցէ՛ Ա. Միութիւնը: Ասոզ մենք միշտ վերջ հաւատարիմ կը մնանք մեր երկրին, հայրենիքին, մեր արար ժողովրդին և ազգին:

**ՄԵՆՔ ԵՒ ՅՐԱՆՍԱՅԻ ԿՈՄԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ**

Յետադիմականները իրենց գեմագիծն ու գաւաճանութիւնը ծածկելու համար, կ'ըսեն թէ մենք սերտօրէն կապուած ենք Ֆրանս. կոմկուսին (Իժմարիտաբար կարգ մը անկեղծ երիտասարդներ այս, ինչպիսի մէջ ալ կը իտարուին յետադիմականներէն):

Այս, մենք Յրանսայի կոմունիստ կուսակցութեան հետ կը պահենք եղբայրական կապ և սերտակցութիւն: Հպարտ ենք որ թորէզի, Բէրիի և Քաշէրի նման մարդիկ մեր եղբայրներն ու բարեկամներն են: Հպարտ ենք որ մեր անկախութեան և ազատութեան համար մղած պայքարին մէջ, ինչպէս նաև Յրանսայի ժողովրդին հետ եղբայրանալու համար, կոտարելապէս համաձայնած ենք անոնց հետ: Հպարտ ենք որ, անոնք կ'օգնեն մեզի, որպէսզի իմբէրիալիստական այս լուծը փոխարինուի ազատութեան և հաւասարութեան սկզբունքներու վրայ հիմնուած արար և Ֆրանսայի ժողովուրդներու եղբայրական յարաբերութեամբ և զործակցութեամբ: Հպարտ ենք որ մեր բարեկամներն են:

նժանիք ու բիշնեբու բարեկամներուն՝ ժէրամ և ժան թարօի, Տալաաիէի և Պօնէի նժան մարցոց, որոնք կ'ուզին սրբիչ դաշնադիրը կը քաջախիբն ձէզիբէիտպատամբները, կը պաշտպանեն Միսնիզմը: Մեր բարեկամները ճշմարիտ են, որովհետև անոնք կուսեցան և կը կոուին դաշնադրի անազարտ պահպանման համար: Անոնք կուսեցաւ անողոքաբար և կը կոուին ոճրագործ Միսնիզմի դէմ:

Մենք երբ կը պոսանք, կեցցէ՛ արար ազգը, անկցի՛ ֆրանսական իմբէրիալիստական բռնատիրութիւնը, նոյն ստեղծ կը պոսանք, կեցցէ՛ Ֆրանսայի կոմիւսը, կեցցեն թորէզը, Քաչէնք և Բէրին:

Ասով մենք մինչև վերջ հաստատրիմ կը մնանք մեր արար երկրին, հայրենիքին և ժողովրդին: Հաստատրիմ կը մնանք արարական պատմութեան, արարական մտքին և արարական ազգութեան:

ԵԶՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ

Ինչ՞ու երկարել:

Յեառադիմականները, իմբէրիալիզմի և ֆաշիզմի գործակալները մեզի դէմ արձակած իրենց շարժակողականներով նպատակ ունին պայքարիչ արար ազգային ամէն շարժման դէմ, ազգային խնկական գաղտփարնեբու և ազգային ամէն օգտակար բարենորոգումի դէմ: Այլքերնուս առաջ է տրար երիտասարդական համազուսարը: Բոյր միջոցներով աշխատեցան մեզ անկէ հետացնելու: Իուրս հանեցին մեզ նախապատրաստական յանձնախուսքի անգամութիւնէն:

Ամէն մարդ ալ հասկցաւ թէ մեզի դէմ բացուած պայքարին նպատակն էր համազուսարը ճախողութեան ժամանել կամ թոյլ չի տալ հոն ոչ մէկ ժողովրդական

կամ արարական ազգային ճշմարիտ ուղղութիւն: Մեզ դուրս ընելէն ևաք, կ'աշխատին նաև դուրս քշել ժողովրդական տարրերը որպէսզի զիրուսթեանը իրենց ենթարկեն համազուսարը, ժողովրդական գործնական հանգամանք մը շտան անոր և իմբէրիալիզմին ու յետագէմ աւատատիրութեան համար անվասս բանի մը վերամեն զույն:

Սակայն մենք, արար կոմունիստներս, որ արար ժողովրդի և արարական ազգային շարժման մէկ հօկայ և առկուն մասը կը կազմենք, մինչև վերջ պիտի պայքարինք մեր ազգային ազատագրութեան համար և մեր ժողովրդին ծառայելու համար: Հաստատուելս համազուսար ևնք որ մեր ազգին և մեր ազատագրական շարժման բախտը մեծապէս կախում ունի այն խիզախութենէն և առկունութենէն զոր մենք պիտի ցուցաբերենք իմբէրիալիզմի ամենասարսափելի տեսակը եղող ֆաշիզմին դէմ մղուած պայքարին մէջ:

Պայքար մը որուն նոյն ստեղծ նպատակը պիտի ըլլայ մեր երկրին մէջ հիմնել իրապէս զէմօկրատական ժողովրդական կարգուսարը:

Մեր դէմ ուղղուած շարձակումները մեզի կը չիչեցնեն մեր արար քաջ նախահայրերը որոնք մինչև վերջին շունչ կուսեցան բռնութեան և ժողովրդի դաւանողներուն դէմ: Կը չիչենք Աբու Լալա Մահարին, Մութէնէպոյին, Ֆարապին, Օմար իպն Աբթալը, Իպն Մագֆան և Քոմաքըպին և բոլոր անոնք ոչինչ խնայելի կենսադործելու համար իրենց ազատութեան, արդարութեան և եղբայրութեան յոյսերն ու իրձերը: Յոյսեր և իրձեր որոնց իրազործու մը չթոյլատրեցին իրենց ժամանակի պայմանները: Մեզի՛ ալ յոյրին համար պարձանքով պայքարող արար կոմունիստներուս ձգե-

ցին անոնց գրական և արդիւնաւէտ իրազօրծումք :

Ասոր համար կոչ կ'ընենք Սուրբոյ բոլոր արարե-  
րուն՝ քաթլայիտներուն, տսպափիններուն, ազգայնա-  
կան երիտասարդութեան, կոմունիստներուն և անկեղծ  
ընդդիմադիրներուն որպէսզի միանան, միասնաբար  
ընթանալու համար ղէպի բաղձացուած անկախութիւնն  
ու ազգային վերականգնումք :

Կոչ կ'ընենք արաբական բոլոր երկիրներու արար-  
ներուն, որպէսզի իրենց ազգային ազատագրութեան  
և ղէմօկրատական ու ժողովրդային ազատութիւններու  
իրազօրծման համար իրարու գործակցին :

Բոլորին կը հրաւիրենք Միութեան : Համոզուած  
ենք որ մեր այս հրաւէրը ոչ կամ կանուխ պիտի տայ  
իր պատգները, որովհետեւ միայն Միութեամբ է որ  
պիտի յաջողի արաբական ազգային շարժումք, միայն  
Միութեամբ է որ պիտի յազթանակէ արաբականու-  
թիւնը :

